46ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 564 Հ. ՊՈԼԻՍ, ՓԵՏՐ՞. 28/13 ՄԱՐՏ 1903 ՈՒՐԲԱԹ 1320 ՉԻԼՀԻՃՃԷ 14 — 28 ՇՈՒՄԱԹ 1318

JOURNAL ARMÉNIEN
MANZOUMÉI-EFKIAR
38, Grand' Rue de la S-Porte, 38
CONSTANTINOPLE

ՏԵՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գլաւ Սրի մասուրի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանզումէի Էֆքիար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنجه یومی وسیاسی غزتەدر
صاحب امتیازی : اوحانس فرید
ادارهٔ محلی : جادهٔ عالی ۳۸ نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50 ղր.
Գաւառներու համար	108 »	60 »
Դրաստահմանի համար	25 ֆր	13 ֆ.

ՑԱՑՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տող 5 գրուշ,
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԹԵՐԹՕՆԸ

ԷՄԻԼ ԶՈԼԱՅԻ

ամէնէն մաքէլի եւ հեռաբրաշարժ մէկ վէպը,

ԹԵՐԷԶ ՌԱՔԷՆԸ

ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒՇԱԲԹԻԷՆ

սկսեալ, իբր թերօն պիտի հրատարակուի ՄԱՆԶՈՒՄԷԻ մէջ, խիստ պարզ եւ սահուն ոճխարհաբարով մը։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԻՆ ԽՆԴԻՐԸ

Մեր մէջ լրագիր կարդացող և Պատրիարքարանի գործերովը քիչ շատ հետաքրքրուող բոլոր անձերը դիտեն այսօր թէ ամուսնալուծական խնդիր մը գոյութիւն ունի հիմա մեր մէջ։ Աւելի ճիշդը խօսած ըլլալու և ամէնէն կենսական պարագան նկատի առնելու համար, պէտք էր ըսել իրենց ամուսիններուն պանդխտութեան պատճառով գաւառներուն մէջ լքուած կիներու խնդիր մը ունինք հիմա մենք, այսինքն ունինք քոյրեր՝ ունինք հայ կիներ՝ գաւառներու մէջ՝ որոնց էրիկները տարիներէ ի վեր ձգած գացած են, երեսի վրայ թողած են իրենց ամուսիները և ո՛չ նիւթական օգնութիւն մը ո՛չ բարոյական խրախուսական երկտող մը կ'ուղղեն անոնց՝ զոր իրենց սիրականները ընդունած և դաւանած են առեւնին։

Պատճառները՝ ի՞նչ կ'ուզեն ըլլան. բայց այդ պատճառները պէտք չէ նաեւ պատճառ ըլլան որ հիմա այն խեղճ կիներն ալ դժբախտութիւններուն ամէնէն սոսկալիները ունենան իրենց քաժին։

Ասկից բաւական ամիսներ մը առաջ էր, Մուլի Տեղապահ Գէորգեան Խոջայով վարդապետը ընդարձակ յօդուածով մը ու լքուած կիներէն մէկ քանիներուն կողմէ գրուած աղերսագիրը սպառնագիրով մը երկար բացատրութիւններ տուաւ այս խնդրին շուրջ «Բիւզանդիոն»ի մէջ։ Այն ատեն,— որովհետեւ չ՚առ յուզիչ ու խռովիչ էին ատոնք երկուքն ալ, թէ՛ վարդապետին յօդուածը և թէ կիներուն խնդրանքը, — այն ատեն, դեռ մէկ քանի ամիս առաջ, մեծ յուզում մը առաջ եկաւ, այն ջոկերային ու բարոյական կարեւոր գործին շուրջ։ Բոլոր լրագիրները իրար անցան հաւատարպէս։ ոմանք, յօդուածագիրներ, բողոքարկուի դիրք առանձնեցին, հեղինակաւոր անձեր իսկ վիճել սկսան, սկսան լուծում մը պահանջել իրենց այժմսինդերէն լքուած գաւառի այն թշուառ կիներուն հանելուկին. Թո՛ղ թէ միակ թերթ մը հակառակեցաւ այս ամէնուն։ Պատրիարքարա՛նը ինքզմամ, ա՛լ փորձեց վերջապէս ձեռնարկ մը ընել և ազատել այն խեղճերը որոնք անօթի և անխիթար, —անխիթա՛ր՝ ամուսնական տնակներով,— կը տուայտին, ամուսնական լուծին տակ սպաննուելէ։

Ու խիղճի տէր անձերը հրճուեցան։

Բայց ա՜խ՝ լուծիւնը նորէն եւ մոռացումը։

Նամակ մը գրուեցաւ Ն. Ս. Օծութեան Կաթողիկոսին, անկէ վերջնական կարգադրութիւն մը խնդրելու համար։ Պատրիարքարանի գործունէութիւնը մինչեւ հոս հասաւ։

Բայց ասկից ե՞տքը։

Լուծիւնն միայն. սե՛ւ մոռացում։

Ինչ եղաւ Պատրիարքարանէն գրուած նամակին արդիւնքը. ինչ պիտի ըլլայ վերջապէս վիճակը իրենց ամուսիններէն լքուած այն բազմաթիւ կիներուն. Կաթողիկոսը պատասխանե՞ց, ինչ պատասխանեց, պիտի պատասխանէ՞. ամուսնալուծութիւն պիտի ըլլայ, պիտի չըլլա՞յ. ինչ, ինչ, բա՛ն մը, խօսք մը, խօսքում մը, կարգադրութիւն մը չեղա՞ւ վերջապէս...

Բայց սոսկալի՛ է ա՜ռ։

Լուծիւն միայն։

Ու այն կիները Թո՛ղ տանջուին անդին հեռու իրենց ամուսիններէն, Թող թողնեն ուզածնուն չափ, թէ իրենց ամուսինները ձգած են զիրենք, թէ հաց չունին, թէ ամուսնի պատասխանութիւն չունին. թէ զիրենք սիրող մը չունին, թէ զուրկ մնացած են գգուանքներէ։

Լքուած կիներու այս կենսական հարցին մէջ, ալ անտանելի համբերութիւն մը կրնայ մահ ըլլալ՝ փախանակ կեանքի։ Երեսի վրայ ձգուած կիները կրնան դպանափոխ ըլլալ, ու տարիա մահ մէն է անչուչ։ բայց տակից պէտի բան մըն ալ կրնայ ըլլալ, կրնա՞ ըլլալ որ այն կիները անբարոյականութեան գոգը ապաստանին իրենց բազմատեսակ պէտքերը գոհացնելու համար։ Իրականը ու իրականը պէտք է խորհիլ ամէն բանէ առաջ։ Երկնայնութիւնը ու կիւսական անբիծ անմեղ ապիտակութիւնները երկրի վրայ չատեղ չունին, ո՛չ ալ կարող են ապրիլ մարդերուն մէջ ապատարէն։ Բայց ասոնք գրուեցան ատենին, ամէնքս ալ գրեցինք, ամէնքս ալ համոզուեցանք, ինչպէս ըսի։ Պատրիարքարանն ալ համակարծիք գտնուեցաւ այս ամէնուն և սակայն ամէնքը եղան «Զուր ջանք անօգուտ վաստակ» պարզապէս։

Հիմա, անաւարիկ և այսքան չուտ, լուծիւնը տիրեց։

Բարոյական խեղճութեան ոսոխման մըն է այս ամուսնական հարցը, որուն արդէն լա՛լ պէտք է բացարձակապէս, ու լացէն եւքը դարմանի պահանջում սակայն։

Ընտանեկան կեանքի նախանձախնդիր անձեր պէտք է պահանջեն որ չմարուի. չթաղուի բողոքը իրենց ամուսիններէն լքուած անօթի և անտէր կիներուն, անտես չառնուի Խստով վարդապետին ողբալի դիմումը։

Ու եթէ Կաթողիկոսին ճամբարդութեան պատճառաւ, կամ քարտուղարվարդապետին ծուլութեան պատճառաւ, կամ թղթատար չդտնուելուն Աւեծովու մէջ ՀԷսասուելուն պատճառաւ, կամ նամակին կորսուելուն պատճառաւ, կամ պատճառաւ մը վերջապէս պատասխան մը չհասնի Պատրիարքարան, ամուսնական այս խնդրին շուրջ, կը կարծե՛մ թէ պէտք չէ որ ամբողջութեամբ ըլլանք ա՛նքան անխիզձ որ ասկաւին մենք ալ համբերենք, միւսներուն ալ համբերութիւն քարոզենք։

Ասիկա բարոյական տեսակէտով մանաւանդ չատ վնասակար կրնայ ըլլալ մեր ընտանեկան ու բնկերային կեանքին։

ԲԱՐՍԵՂ ՇԱՀԳԱԶ

ՕՐՈՒԱՆ ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆԵՐԸ

Ցաւ կը զգանք, երբ լրագիրներու մէջ կը կարդանք Պոլսոյ առեւտրական հրապարակին իրարու յաջորդող սնանկութիւնները, առեւտրական խարդախութիւնները։ Եթէ կ'ուզէք դասել առեւտրական ապգնապին վիճակը, չափել անոր խորութիւնը, ակնարկ մը նետեցէք այն պենդատ գործունէութեան վրայ, որ ամէն կողմէ կը ցուցուի այդ կացութեան առաջը առնելու համար։ Մանաւոր անհատներ և բոլոր ճարտարագործ կեդրոններու ներկայացուցիչները այս պահուս կ'առաջարկեն կամ զբաղած են միոյն մը գտնելու, դարման մը խարհելու։

Պիտի յաջողին արդեօք։ Կարելի չէ գուշակութիւն մը ընել այդ մասին. բայց գոնէ կրնանք գաղափար մը առնել երբ աչքէ անցընենք այն ըսի ըսաւները, որոնք օր օրին հրատարակուեցան թերթերուն մէջ։

Կարեւորներէն սկսելով կարգաւ թուենք։ Նախ, ըսին թէ, պելճիական, աւստրիական, իտալական, ռուսական և ն. Հն.ի առեւտրական տեսնեկի ներկայացուցիչներէ բաղկացած մասնախումբ մը պիտի խորհի Պոլսոյ խարդախ սնանկութեանց առաջը առնել, անոր համար որ Եւրոպացի գործատէրերը են մեծ մասամբ այս սնանկութիւններէ վնասուողները։

Ուրիշ մը, որ կ'երեւայ թէ սեղանաւոր մըն է, կ'ըսէ թէ այդ սնանկութիւններէն վնասուողը սեղանաւորներն են, որովհետեւ անոնք տարեկան հարիւրին 12 տոկոս մը կ'առնեն (եւրոպական տոկոսին քառապատիկը), իսկ գործարանատէրերը իրենց ծախած ապրանքներէն հարիւրին 10, 20 և մինչեւ իսկ հարիւրին 30 կը շահին, և եթէ երկու երեք անգամ գործն սնանկին հետ, իրենց ըրած ամբողջ վարկը կը շահին, (գեղեցի՛կ վարկ)։

Մանչէսթրցի մը կ'ըսէ թէ անգլիական ապրանք ծախողները կը շահին, չեն սնանկանար և ով որ իտալական և աւստրիական ապրանքներ ծախէ՝ կը վնասէ ու կը սնանկանայ և ասոր իբր ապացոյց կը հարցնէ թէ մեր մէջէն այդ իտալական և աւստրիական ապրանքները ծախողներէն ո՞վ սնանկացած չէ։

Եթէ ստոյգ են այս ըսուածները, յոյս մը չունենք օտար գործարանատէրերու ներկայացուցիչներուն աշխատութեան վրայ, որովհետեւ իրենց ներկայացուցած գործարանները Պոլսոյ հետ ըրած առեւտուրին — սնանկութիւնները ու առեւտրական խարդախութիւնները ամբողջ հաշուելով,— իրենք անհամեմատ շահած են, այնպէս որ կը վախցուի թէ մի գուցէ սնանկները օր մը ելլեն, անոնցմէ հաշիւ պահանջեն ու եւ դրամ ալ առնեն։

Բայց ասոնք «ըսի ըսա»ներ են, անցնինք բանաւոր առաջարկութեանց։

Վաճառական մը կ'առաջարկէ որ մեր առեւտրական սովորոյթները փոխուին կամ գոնէ անոր մէկ մասը, և իտալական օրէնքներու համաձայն հարիւրին 33 պարտուց չկրցող վճարում ընող անանկը խարդախ նկատուի և ծանրպատժով մը պատժուի։

Այս միջոցը խիստ հանճարեղ գտած են ամենքը։ Թերեւս թելադրուին առաջարկել որ մեր առեւտրական սովորոյթները բոլորովին իտալական նմանցուին։ Արդարեւ եւրոպական առեւտրական օրինագիրքերուն մէջ իտալականը է՝ նոր խմբագրուած և բարեփոխուածն է։ Բայց չանապարհը, այդ առաջարկութեանց վրայ աւելի կատարեալ գաղափար մը կազմելու համար, դիմենք նոյն իսկ աղբիւրին։ Առնենք իտալական օրինագիրքը, բանանք անանկութեան (Գ.) գլուխը. աչքէ անցընենք անոր 683էն 914 յօդուածները ու չպիտի գտնենք օրինական այդպիսի արտադրութիւն մը։ Ժամերով, գուցէ օրերով պիտի թղթատենք այդ գիրքը եթէ չգայ միտքերնիս Մոլիէռի dans son chapitre des chapeaux «Իր գլխարկին գլուխուն մէջ» խօսքը՝ որ, ինչպէս գիտէք, պատասխանն է փաստաբաններուն, երբ իրենց պաշտպանած դատին համար օրէնք մը կը հնարեն ու գատաւորը անոնց կը հարցնէ այդ օրէնքին օրինագրքին ո՛ր գլուխուն մէջ ըլլալը։

Կ'երեւայ թէ անվաւեր ու անհիմն են Պոլսոյ, բնկի թէ օտար, գործի մարդոց ըսածները ու ըրածները և մեր հրապարակին արդի վիճակին ճշմարիտ առնմանը և ազդու դարմանը աւելի ձեռնհասներէ պէտք է որ սպասենք։

Բարեբաղդաբար մեր տրամադրութեան տակ ունինք Լոնտոնի մէջ մեծ ազդեցութիւն ու դրամական շրջանակներու մէջ մեծ շրջաբերութիւն ունեցող թերթ մը «Փայնէնշլ Թայմզ» որ «Սընանկութիւնները Թուրքիոյ առեւտրական հրապարակին վրայ» խորագրին տակ՝ Պոլսոյ առեւտրական բարոյականի վիճակին վրայ Պոլսոյ Թղթակցէն լուսաւորուելով կը գրէ։

«Պոլսոյ մէջ առեւտրական կարեւոր տուներու յաջորդաբար սնանկութիւնը ամենայատ ապաւորութիւն ըրած է հրապարակին վրայ.— սնանկութիւնները Պոլսոյ մէջ հարատեւալու ապտեղով միջոց նկատուած են չամամներու կողմէ.—մեծ մասամբ հայ կալուածատէրեր, սնանկութենէն անմիջապէս առաջ,—իրենց ընդարձակ կալուածներն ուրիշներու վրայ դարձուցած են, պահանջատէրերուն գրաւումէն զանոնք ապահովելու համար են. են.»։

Առեւտրական մեծ ու ազդեցիկ թերթին, այդ անկեղծ չափազանցութիւնները դատելու համար բաւական է Պոլսոյ հրապարակին վրայ ակնարկ մը նետել և կամ հարցնել իւրովի թէ որո՞նք են Պոլսոյ առեւտրական կարեւոր տուները, և անոնցմէ քանիներ որդեօք յաջորդաբար այս օրերս սնանկացած են, թէ որո՞նք են Թուրքիոյ մէջ այն հարուստները, որոնք սնանկութեամբ հարստացած ըլլան և թէ որո՞նք են մեծ մասամբ այն հայ ընդարձակ կալուածատէրերը, սնանկ վաճառականները, որոնք իրենց պահանջատերոյ գրաւումէն ապահովելու համար իրենց գոյքը ուրիշի վրայ դարձուցած են։

Եթէ այս օրերս պատահած քանի մը սնանկութիւնները,—որոնք արդարեւ պատուաբեր չեն,—տեղի ունեցած են մեծ թերթին այդ խիստ կարեւոր յօդուածին, յօդուածագիրը պէտք էր գիտնալ թէ մասնաւոր և անհատական քանի մը դէպքեր չեն կրնար ընդհանուր տեսութենց հիմ մը ըլլալ և չեն զօրեր Թուրքիոյ առեւտրական բարոյականին վրայ վճիռներ արձակել տալու։ Առեւտրական խնդրոց մէջ և Թուրքիոյ անտեսական ու բարոյական վիճակին աւելի մօտէն տեղեակ թերթ մը «Քոնստանթինոպլէր Հանէսպլաթ» Թուրքիոյ վաճառականաց բարոյականին մասին իր անցեալ թիւերէ մէկուն մէջ հետեւեալը գրած է.—«Պոլսոյ առաջնակարգ գործակալներուն հետ համամիտ կը յայտնենք թէ Պոլսոյ գործնական բարոյականը, ընդհանուր առմամբ, նշանաւոր է Եւրոպոյ գործնական բարոյականին և թէ Պէրլինի, Համպուրկի, Վիէննայի և ն.ի մէջ անպատիւ գործեր ալ աւելի կ'ըլլան, եթէ հոն պատշաճ օրինաց արտադրութիւնք և գործադրութիւնք աւելի խիստ չըլլան»։ Սակայն դատ կ'երեւայ թէ Լոնտոնի թերթը չի յիշեր այն յաջորդական սնանկութիւնները որոնք Եւրոպայի մէջ պատահած են, մանաւանդ Անգլիա ու Ամերիկա, և ամբողջ արեւմտեան աշխարհը ցնցած են։ Պոլսոյ հրապարակին գործառնութիւնները սահմանափակ են, բայց էն անտեսական տագնապալից շրջաններուն մէջ, բաղդատաբար, չատ անհամեմատելի սնանկութիւններ պատահած են որոնք միւրոպ անգամ չեն կրնար նկատուիլ եւրոպական այն տագնապներուն քով, որոնց վրայ գաղափար մը տալու համար, հարկ կը համարինք գլխաւորները դնել։

1763 ին 77 սնանկութիւն Ամսթէրտամ բաց՝ 250 միլ. ֆր.
1799 » 82 սնանկութիւն Համպուրկ բաց՝ 50 միլ. ֆր.
1799 » բազմաթիւ սնանկութիւն Լիվերբուլ ու Անգլիոյ խորհրդարանը կը միջամտէ և 500,000 անգլ. ոսկիի օգնութիւն մը կ'ըլլայ։
1814 » 240 պանքաներ իրենց վճարումները կը դադրեցնեն.
1825 » խոշոր սնանկութիւններ Իմանչէսթր.
1831 » բազմաթիւ անգլիական սնանկութիւններ ի գլխագրա 375 միլիոն ֆր. բաց.
1837 » ընդհանուր տագնապ Ամերիկա.
1839 » 92 ընկերութիւններ կը սնանկանան ի Բարիզ 150 միլիոն ֆր. բաց.
1844 » տագնապ Անգլիա, որով կը ստիպուի Անգլիոյ պանքան իր կանոնագրութիւնը բարեփոխել.
1847 » խոշոր սնանկութիւններ Անգլիա 500 միլ. ֆր. բացով.
1857 » 7200 սնանկութիւններ Ամերիկա 3 միլիառ ֆր. բացով.

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ

ՔԱՍԻՄ 79

ԿՆԱՌՈՏ ՀԱՆԳՈՅՑ ՄԸ

ՎԷՊ

Տեղական-ընտանեկան կեանքէ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Զ.

Սարգիսի (*) մահուդութիւնը չափ սահման չունէր Մելինէի անմխիթար կացութեան հանդէպ. խեղճ մարդը անակնկալ նամակին ազդկան վրայ ընդած սոսկալի տպաւորութիւնը տեսնելով չուարած մնացած էր։ Ամէն բանէ առաջ առողջութեանը խանգարելէն կը վախնար քեռորդիին, զոր հազիւ յաջողած էր կազդուրիլ վիճակի մը հասցընել Կ. Պոլսոյ մէջ։ Քանի՛ ժամերը անցնէին, նամակին պարունակութիւնը

(*) Վրիպակներու հոյլ մը սպրդած է առաջի օրուան 77 թիւ թերթին մէջ՝ որքդրիչի մը անուշադրութենէն՝ և Վրացիին նամակին տակ 1844 թուականը դրուած է, վասանակ 18** ըլլալու։

նոյն համեմատութեամբ իր սուր ազդեցութիւնը կը կրկնապատկէր, որուն տակ ամէնէն ներեւակայելի ձեւերն ու դէմքերը կ'առնէր մանկամարդ աղջիկը, մերթ խօսելով, մերթ մտածելով և մերթ ալ կռուփները աներեւութ հակառակորդներու սպառնալով։ Մխիթարութիւն, սփոփանք, դարձուածք, ասոնց և ոչ մէկը ազդեցութիւն կ'ընէր. Սարգիսի խօսքերուն ուշադրութիւն իսկ չէր դարձներ Մելինէ, այնչափ անձնատուր եղած էր յուզումներուն։

Քեռորդիին այս անօրինակ վարմունքէն պարզապէս վախնալ սկսաւ Սարգիս, կարծելով որ մայրին խանգարումի մը ենթարկուելու նախաքայլն էր ան։ Խեղճ մարդուն խելքը դադրած էր գործելէ, ինչ ընէր, ո՞ւր երթար, մինակ գլխուն ինչ կարգադրութիւն ընէր։ Ամէնէն առաջ բժիշկ մը հրաւիրելը անհրաժեշտ նկատելով, երբ դուրս ելլել կը պատրաստուէր ծառան ղրկելու, Պետրոս իր համակրելի դէմքով ներս մտաւ սենեակէն։ Երիտասարդը օրիորդին ու մարեզբօրը միջեւ պարզուած չփոթ տեսարանին չկրցաւ նշանակութիւն տալ. ամէն այցելութեանը՝ ուրախ զուարթ տեսած էր ասոնց երկուքն ալ, ուստի բոլորովին այլայլած՝ կանգ առաւ սեմին վրայ.

ոչ ներս մտնելու համարձակութիւն ունէր, ոչ ալ ետ երթալը կրնար պատշաճեցնել։

Սարգիս իր անյոյս կացութեան մէջ Պետրոսի նման բարեկամի մը այցելութիւնը նախախնամութեան մէկ հոգածութիւնը նկատելով,

—Ինչո՞ւ տատամսեցաք Պետրոս էֆէնտի, ըսաւ, վեր չի հրամմէ՞ք։

Մելինէ ալ աչքը նորեկին ուղղեց, զոր գլխովը բարեւելով ներս հրաւիրեց։

Երիտասարդը որ սովորաբար շաբաթը մէկ քանի անգամ կ'այցելէր և բաւականէն աւելի մտերմացած էր, անակնկալ ղէտի մը գոյութիւնը դուշակելով՝ լուռ ու անխօս նստաւ թիկնաթոռի մը վրայ։

Վայրկեանի մը չափ տիրեց այս խորհրդաւոր լռութիւնը սենեակին մէջ։

Ներկաներէն և ոչ մէկը կը փորձէր լռութիւնը խզելու։

Պետրոս վերջապէս պատկառանքի մը նայեցաւ օրիորդին երեսը ու վերջ տալու համար այս հեղձուցիչ տեսարանին,

—Ներեցէ՛ք օրիորդ, ըսաւ, տրտսովոր կացութեան մը մէջ կը գտնեմ զձեզ այսօր, և մինչեւ ցարդ ինձ նկատմամբ ձեր ցոյց տուած ներողամտութենէն քաջալերուելով կը համարձակիմ պատճառը հարցնել։

—Ոչինչ, պատասխանեց Մելինէ կտրուկ ձեւով մը։

—Պէտք է վատահ ըլլաք օրիորդ, յարեց Պետրոս, հետաքրքրութիւնը չէ որ կը մղէ զիս, ձեր մտահոգութեան պատճառը հարցնելու, կրնայ ըլլալ որ իմ ծառայութեանս պէտք ունենաք և ինչ որ յուսահատական կը նկատուի ձեր կողմէ, ուրիշներու համար չատ դիւրին կրնայ ըլլալ կարուկ կարգադրութիւն մը ընել անոր նկատմամբ։

Մելինէ սիրտ չունէր պատասխանելու, աչխարհք մութ կ'երեւար աչքին։ Պետրոս սակայն չէր ուզեր ասանկ առիթէ մը չօգտուիլ, ինչ որ միջոց պիտի տար իրեն նոր ծառայութիւնով մը աւելի եւս մտրապնդելու իրենց մտերմութիւնը։

Երիտասարդը արդէն առաջին տեսակցութենէն իսկ ծրագիր մը չինած էր մտքին մէջ Օր. Շարամովի նկատմամբ, որուն հաճելի ըլլալ ու ամէնէն դժուար պարագաներու մէջ իսկ կատարեալ անձնուիրութիւն ցուցնել էր ամբողջ դենը։ Բախտին մէկ բացառիկ չնորհն էր՝ հանդիպումը այս մեծահարուստ աղջկան որ իր անսպառ դրամներով կրնար գոհացում տալ Պետրոսին անոր դպրոցական շրջանէն իսկ երազած ճոխ կեանք ու հրապուրիչ ապագան ունենալով իր ոսկիներուն առատ

դէզին տակ։ Հետեւաբար երբ ծառայելու և անձնուիրութիւն ցոյց տալու առիթ մը կը ներկայանար, զայն օգտակարապէս իր նպատակին գործածելու դիտումով երիտասարդը սկսաւ անուղղակի հարցումներ ուղղել Օր. Շարամովի, մտերմական հոգածութեամբ մը։

Աղջիկը միշտ խուսափողական ձեւով կարճ պատասխաններ կուտար, բայց Պետրոս քիչ մը ուշադրութիւն ընելով, նամակ մը տեսաւ անոր առջեւ ու սաստիկ յուզուեցաւ։ Ալ առարկութիւն չէր վերցներ, այս նամակն էր օրիորդին յուսահատ տխրութեան պատճառը։ բայց ո՞ւրկէ եկած էր։ Արդեօք մայրաքաղաքէ՞ն ղրկուած էր թէ ուրիշ քաղաքէ եկած էր այն թուղթի կտորը որ կը կենար աղջկան քով։ Ա՜խ, կեանքէն տարի մը կուտար Պետրոս սիրայուժար՝ հասկնալու համար ասպարագան։ Ալ հիմա Մելինէի տխրութիւնը մոռցած՝ իր վրայ կը խորհէր։ Ինք այնպէս կը կարծէր որ Օր. Շարամով իրմէ ուրիշ մէկուն հետ յարաբերութիւն չէր հաստատած Պոլսոյ մէջ և թէ ո՛ է է մէկը չէր ճանչնար, արդ՝ եթէ մայրաքաղաքէն ղրկուած էր այս նամակը, ուրեմն ամբողջին ենթադրութիւններն ու ծրագիրները ջուրը կ'իյնային, քանի որ ուրիշներ նամակ գրե-

ՕՐԻՈՐԴԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

Ամբաստանեալ Գ. Մարտիրոսեան Ամասիոյ Ս. Գրիգոր Լուսաւորչեան Ազգային Հիւանդանոցի Գանձապետ Գ. Գրիգորեանի դիմումով Ամասիոյ Ս. Գրիգոր Լուսաւորչեան Ազգային Հիւանդանոցի Գանձապետ Գ. Գրիգորեանի դիմումով Ամասիոյ Ս. Գրիգոր Լուսաւորչեան Ազգային Հիւանդանոցի Գանձապետ Գ. Գրիգորեանի դիմումով

1866ին մեծ մանկութիւններ Անգլիա 2½ միլեառ ֆր. բացով.
1869 » մեծ մանկութիւններ Ամերիկա.

Վերջապէս 1873 Վիէննայի, Պէրլինի, 1882ին Բարիզի, 1883ին Պօսթօնի, 1884ին Նիւ Եորքի, 1889ին Բարիզի, 1890ին Անգլիոյ տգնապներու մանակութիւնները, որոնք անդուլպ և անհաշիւ չահագիտութեանց արդիւնք են և աղետաբեր եղած են ամբողջ մանաական աշխարհին։

Աւելորդ է ըսել թէ որքան անխիղճ չափազանցութիւններ են, մեր Պոլսոյ հրապարակին վերագրուածները ու անտեղի են այն առաջարկութիւնները որոնք ասկէ անկէ կ'ըլլան և որ տիրող օրէնքին որքան անտեղեակ ըլլալնին կը ցուցնեն։

Օսմանեան առեւտրական օրինագիրքը, մանկին գործերը վարելը, ոնոր ինչքը, պատիւը պահանջատերց և անոր փոխանորդներուն յանձնած է, ու դատարանին հսկողութեան տակ, պահանջատերք եթէ մինչեւ իսկ մէկ քառորդէ քիչ մը աւելի մեծամասնութիւն գոյացնեն, կրնան նիւթապէս ու բարոյապէս փճացնել մանկը։ Երբ կայ այսքան ազատ ու պահանջատերց նպատաւոր օրէնք մը, չենք գիտեր թէ ի՞նչ կը պահանջուի այլ եւս, երբ իրենք պահանջատերք չեն գիտեր օրէնքը կամ օգտուիլ անոր արամադրութիւններէն։ Բայց եթէ անոնք կը ջանան մանկութիւնները վերցնել ու խարդախութիւնները բոլորովին արգիլել, այդ չատ ազնիւ ու գովելի նախանձախնդրութիւն մըն է, բայց պէտք է քիչ մը աւելի լրջօրէն գործել։ Մանկութեան պատճառները չատ կնճռոտ ու մանուածոյ են և անոնց մէջ մեծ բաժին ունի դատարակութիւնը և մարդոց ընկերութիւնը։

ԴԻՏՈՂ ՄԸ

ԱՐՏԱՔԻՆ

ՎԻԼՀԷԼՄ ԿԱՅՍՐԸ ՔՕԲԷՆՀԱԿԻ ՄԷՋ

Քոբէնհակէն մարտ 8 թիւով կը գրեն թէ բաւական ատենէ ի վեր լուր մը կար թէ Վիլհէլմ կայսրը Քոբէնհակ պիտի գար ապրիլ 8ին, չնորհաւորելու համար Քրիսթիան թագաւորը, անոր ութսունըհինգերորդ ծննդեան տարեդարձին առթիւ։

Հիմայ պաշտօնապէս կ'իմացնեն թէ կայսրը պիտի հոն հասնի ապրիլ 2ին, և չպիտի մնայ մինչեւ 8ին, այս օրը ամբողջ շաբաթին մէկ օրը ըլլալուն համար։

Մարտ մէկին, Տանցմարքայի արքունիքը պաշտօնապէս տեղեկացաւ որ կայսրը պիտի այցելէր հոն, և վերջին ուրբաթ օրն ալ, Վիլհէլմ կայսրը, Քրիսթիան թագաւորէն հրաւէր ընդունելով, որոշեց որ ապրիլ 2ին տայ իր այցելութիւնը։

Կայսրը անգամ մը այցելած է արդէն Քոբէնհակ, ասկէց տասնըհինգ տարի առաջ գրեթէ, իր գահ բարձրանալէն անմիջապէս ետքը։ Երբ կառքով կը պտտէր ան, այն տեղ քաղաքին փողոցներուն մէջ, ողմուկներ լսուած էին։ Այս ժամանակէն ի վեր, հանրային կարծիքը փոխուեցաւ իր մասին։

Տարակոյս չը կայ թէ կայսրը յարգանքով և թերեւս ալ մտերմական կերպով պիտի ընդունուի։ Քանի մը ամիս առաջ, Տանցմարքայի գահաժառանգ իշխանը Պերլին գնաց։ Այցելութիւնը բաւական իրարանցում առաջ բերաւ, որովհետեւ ձգտեալ յարաբերութիւններ կային Տանցմարքայի և Գերմանիոյ միջեւ Հիւսիսային Շլէզվիկի խնդրոյն համար։

Գահաժառանգ իշխանը կայսրէն չնորհալի ընդունելութիւն մը գտաւ, մինչ որ լաւ տպաւորութիւն առաջ բերաւ Տանցմարքայի մէջ։

Կը կարծուէր թէ գահաժառանգին կողմէ եղած աղէկ քաղաքականութիւն մըն էր քաջաքական լաւ յարաբերութիւններ մշակել գերմանական պետութեան հետ, որուն հետ Տանցմարքա կապուած է առեւտրականօրէն ճիշդ այն չափով որով առուտուր կ'ընէ ան Մեծն Բրիտանիոյ հետ։

Կայսրը ուրեմն կրկին պատճառներ ունի Քոբէնհակի համբարձութիւնը ընելու։ Շատ հուսկանքաբար ուրիշ պատճառներ ալ պիտի ըլլան առնցմէ զատ։ Շատեր այն հաւատքը ունին թէ Հիւսիսային Շլէզվիկի խնդիրը տնքան կարեւորութիւն չունի։

Սկանտինաւեան երկիրներուն մէջ ասկայն չմոռցուիր թէ կան 200,000 տանիմարքացի որոնք կը բնակին տանիմարքայի սահմանին հարաւակողմը և թէ գերման պաշտօնատարները, բնականաբար մեր դարուս մէջ, կը կռուին Տանցմարքայի լեզուով այն բոլոր սահմաններուն մէջ ուր այս լեզուն կը գործածուի և մանաւանդ դպրոցներուն մէջ։

1866ի աւստրեւռուսական խաղաղութեան դաշնագիրէն եւք, պէտք էր որ հիւսիս. Շլէզվիկը Տանցմարքայի յանձնուէր, եթէ բնակիչները այս ըղձանքը յայտնէին հանրագրութեամբ մը։ Բրուսիան ոչ մէկ միջոց ձեռք առաւ, դաշնագրին այս պայմանը գործադրելու համար, և երբ 1898ին Քրիսթիան թագաւորին ամէնէն պզտիկ աղջիկը Թիրա իշխանուհին, ամուսնացաւ, Հանովրի օրինաւոր գահաժառանգ և Բրունսիոյ կողմէ իրը այն ճանչցուած, Քըմպերլանտ դուքսին հետ, այս յոդուածը ջնջուեցաւ նոր պայմանագրութեամբ մը։

Հիմա Քըմպերլանտ դուքսը և դրքասին հոն են։ Անպէս կը կարծուէր թէ անոնք մինչեւ ապրիլ 8 հոն պիտի մնան, ասկայն հիմա ամէն մարդ սա հարցումը կ'ընէ։ «Պիտի կենա՞ն թէ պիտի մեկնին»։

ԱԼՋԱՍ-ԼՕՐԷՆԻ ԳՈՐԾԵՐ

Լանտնէն մարտ 9 թիւով կը գրեն թէ նոյն օրուան «Թայմզ»ը իր Պերլինի թղթակցէն ստացած մէկ հեռագիրը հրատարակած է, այն վիճաբանութեան մասին որ ուրբաթ օր տեղի ունեցած է Ռայխսդակի մէջ, Սթրազպուրկի վարդապետանցին վարկերուն նկատմամբ։

Ազգայնական ազատական Տր. Սատլեր, ուրիշ քանի մը երեսփոխաններու հետ, նկատողութեան առաւ որ այս վերջերս Սթրազպուրկի մէջ հաստատուած աստուածաբանական կաթոլիկ ֆաքիւլթէին մէջ օտար տանգաւորներ կ'ըլլան և դիտել տուաւ թէ այդ պարագան տեսակ մը յաղթանակ էր Ռամպոլլա կարդինալին և ալզասեան կաթոլիկ կղերին համար։

Կղերական կուսակցութեան գլխաւոր անդամներէն մին, պարոն ֆոն Հէրթլինկ, պատասխանեց ատենապետին, թուելով այս մասին Հռոմի հետ մինչեւ ցարդ տեղի ունեցած բանակցութիւնները որոնց մասնակցած էր ինքը։

Ճշմարիտ է թէ ինչ ինչ դժուարութիւններ ծագած էին, բայց սիրալ է թէ Ռամբոլլա կարդինալին ֆրանսատեաց զգացումներն էին որոնք արգելք եղան համաձայնութիւն մը։

Այն վայրկենին իսկ երբ մամուլը կարծիք յայտնած էր Ռամբոլլա կարդինալին նկատմամբ եղած զրպարտութեանց մասին, այսինքն վերջին յունիս ամսուն մէջ, կարդինալը ըսած էր. «Գործը կարգին է և պէտք է որ ամաչաբէք»։

Պապն ալ իր կարգին յայտարարեց. «Գերմանական կառավարութեան նպատակը քաղաքական է, մինչ մերինը կրօնական։ Պէտք է ուրեմն միջին եզր մը գտնալ»։ Պարոն Հէրթլինկի կարծիքով, անկարելի էր կարգադրել խնդիրը առանց Հռոմ երթալու։

Գաղտնի խորհրդական Հալլէյ յետոյ պաշտպանեց Սթրազպուրկի կաթոլիկ ֆաքիւլթէին նկատմամբ կղերին հետ կատարուած կարգադրութիւնները, և ժխտեց օտ պարագան թէ կառավարութիւնը ընկրկած ըլլայ Հռոմին առջեւ։

«Եթէ Հռոմի հետ համաձայնութիւն չը գոյանար, ըսաւ անիկա, նոր բրոֆէսէօռները առանց աշակերտի պիտի մնային։» Առենաբանը համոզում գոյացուց որ Սթրազպուրկի ֆաքիւլթէն ոչ թէ մինակ գիտական կեդրոն մը պիտի ըլլայ, այլ նաև Ալզասէրի մէջ գերման զգացումներու ծաւալման օրգան մը։

ՌՈՒՄԱՆԻՈՅ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԸ

Ռումանիոյ նախարարապետ Մ. Սթուրցայի ծննդեան 70րդ տարեդարձին առթիւ Պուքրէշի մէջ ադգի օր մեծ կոչունք մը տուեցաւ։ Քանի մը ատենապետներ դրուատեցին վարչապետը, որ չնորհակալութիւն յայտնեց ազգային և ազատական կուսակցութեան, իր վաստակաւորութեան ու ազնիւութեան համար, և ըսաւ թէ իր բուն նշանաբանն է միշտ պարտականութիւնը։ Յետոյ գաւառթը բարձրացնելով, դրքասին Թագաւորը, բաժակ առաջարկեց հայրենիքին, Թագաւորին, արքայական ընտանիքին և բանակին համար։ (Ջերմ Մափեր)։

Ահաւասիկ Թագաւորին ջնորհաւորական նամակը.

«Ազգին վերածնութեան մէջ Ձեր ունեցած մեծ մասնակցութիւնը, իբր կէս դարու անխոնջ աշխատութեամբ, զոր նուիրեցիք հանրային բարւոյն, և Ձեր անձնուիրութիւնը առ Թագաւորը և Արքայական Տունը՝ անկորնչելի իրաւունքներ կը կազմեն իմ խորին երախտագիտութեանս։ Երախտագէտ Ռումանիա երբէք պիտի չմոռնայ այն արժանաւոր հայրենասէրը, որ գիտցաւ յաղթել ամէն դժուարութեանց։» Թագաւորը կը վերջացնէ իր նամակը, կրկնելով իր բարձր յարգանքին և անալալ սիրոյն հաւատիքը։

Թագաւորը Մ. Սթուրցայի տուաւ իր մասնակոր կենդանագիրը, փղոսկրի վրայ քանդակուած. և չղոակներով ու շարիւղաներով ընդելուզուած ոսկի շրջանակով։

Մ. Սթուրցա չնորհաւորական հեռագրեր ստացաւ նաև Կոլուխովսքի կոմսէն և Պիլով կոմսէն։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՎԻԵՆՆԱ, 11 Մարտ.— Երեսփ. Ժողովը այսօր սկսաւ Ելմատացոյի առաջին ընթերցումը։ Սլաւ և Տալմացիացի առենաբաններուն պատասխանելով, վարչապետ Մ. Բէօրպէր կրկնեց թէ Աւստրիա-Հունգարիա և Ռուսիա կը բաղձան որ անդորրութիւն տիրէ Պալքանեան երկիրներուն մէջ։ Յետոյ շարունակեց. «Յայտարարութիւնս ամէն բան կը բացատրէ։ Երկու կայսրութիւնները համամտաւոր և մնայուն չահ ունին այս նպատակին իրագործման մէջ։ Ամէն ցնորք կ'ամնեսի այս չահուն առջեւ։ Պալքաններու մէջ բարեկարգութիւնը և իրաց վիճակը պահպանելու համար երկու մեծ Տէրութեանց համաձայնութիւնը, որ մեծ գոհունակութեամբ ընդունուեցաւ բովանդակ Եւրոպայէ, ինքին բացայայտ է։ Թո՛ղ Սլաւ և Տալմացիացի երեսփոխանները, ըսաւ Մ. Բէօրպէր վերջացնելով իր խօսքը, աշխատին իրենց գեղեցիկ երկրին օգտին և զարգացման, և կառավարութիւնը պիտի չթերանայ իր ազգակցութիւնը ընձեռելէ»։

ԲԱՐԻԶ.— Մ. Տէլքասէ խնդրանքով, Երեսփ. Ժողովը որոշեց որ կառավարութեան արտաքին աշխարհավարութեան վրայ բոլոր հարցապնդումները մէկ վիճաբանութեամբ պատասխանուին։ Մ. Միլվուա խօսք առնելով բաւ թէ զինակցութեան վրայ ընկերվարական կուսակցութեան գաղափարները երազ մը են։ Խաղաղութիւն լուսագոյն երաշխաւորութիւններն են զէնքով հսկողութիւնը և ֆրանքեւռուս զինակցութիւնը։

—Երեսփ. Ժողովը այսօր չարունակեց արտաքին քաղաքականութեան վերաբերեալ հարցապնդումներուն վիճաբանութիւնը։ Արտաքին գործոց նախարար Մ. Տէլքասէ յայտարարեց թէ ո և է համաձայնութիւն չէ կնքուած Ֆրանսայի, Անգլիոյ և Սպանիոյ միջեւ Մարոքի համար։ Ճիպոլդարի նեղուցին ազատութիւնը պէտք է անվթար մնայ ամէնուն համար։ Մարոքի անկախութիւնը էական պայման մըն է, ապահովութեան։ Ասոր համար է որ ուզեցինք զգուշանալ ամէն օտար միջամտութենէ, բայց ձեռնպահութիւնը չի նշանակեր հրաժարում։ Ի՞նչ չի կարծեր որ դէպքերը ծանրանան։ Գաւլով զէնքակցութեան խնդրին, Ֆրանսայի չի վերաբերիր այդպիսի նախաձեռնութիւն մը ստանձնել, և ե՛ս պիտի չստանձնե՛մ։ (Մափեր)։ Ֆրանսա պարտի չարունակել այն քաղաքականութիւնը զոր երկար տարիներէ ի վեր ընդունած է, և որուն իմաստութեան շնորհիւ կրցաւ Ռուսիոյ հետ զինակցութիւն և Իտալիոյ հետ համաձայնութիւն կնքել։ Ի վերջոյ խնդրեց ժողովէն հաւանիլ այս քաղաքականութեան, որ Ֆրանսայի առաջնակարգ չահերուն վրայ հիմնուած է։ (Մափեր)։ Ժողովը եւքը միաձայնութեամբ օրակարգ մը ընդունեց, հաւանելով կառավարական յայտարարութիւններուն։

ԳԱՀԻՐԷ.— Գերման գահաժառանգին եղբայրը՝ Այթել Ֆրիտրիխ իշխան հարսնիքէ վերադարձաւ։

ԼՈՆՏՈՆ.— Երեսփ. Ժողովը 154ի դէմ 245 քուէով մերժեց ընդդիմադիր կուսակցութեան առաջարկը, բանակին զօրաց թիւն պակեցնելու համար։

ՀՌՈՄ.— Մասնաւոր յանձնաժողով մը կազմուեցաւ հանդէսներ կազմակերպելու համար ի պատիւ Ֆրանսայի կրթական նախարար Մ. Շօմիէի, Հռոմի Ակադեմիային հարիւրամեակին առթիւ։

—Փետրուար ամսուան մէջ գանձուած տուրքերը 4 միլիոն ֆր. աւելի են։

ՍՈՖԻԱ.— Նախարարական տագնապին առջեւ առնուեցաւ։ Արդի Դանչիքը պահուեցաւ իր պաշտօնին վրայ։

ՔՕԲԷՆՀԱԿ.— Աղեքսանդր Գ. Զարին յիշատակարանին բացման հանդէսը պիտի կատարուի Ապրիլ 8ին, Քրիսթիան Թ. Թագաւորին տարեդարձին օրը։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

12 Մարտ 1908

Ֆրանս. 2% (3% François)	100	12
Ռէնթ (Tab. Turcs)	370	—
Դենուլիս (R. Turque D.)	30	35
Երկաթուղի (Lots Turcs)	128	25
Պանք. Օթթ. (Banque Ott.)	606	—
Ֆրանսվալ (Transvaal)	148	—

ԹԷՎԱԾԻՀԱԹ

Մապէյնի Հիւսիսեւնը Միւլիւքեանէ չիթիւ քեթիպլէրիտնէն Մուսթաֆա էֆէնտինին ռիւթպէսի պիր տէրէճէ թէրթի պուլրուլմուշ տոր։

* * *

Խարիճիեէ նէղարէթը էէլիլէսի գալէմը մախսուս միտիր մուավինի Մէհմէտ Ռէֆիգ վէ մուավինի սանիսի Մէհմէտ Ռէշան պէյ էֆէնտիլէրին ռիւթպէլերի պիրէր տէրէճէ թէրթի։

Գալէմը մէղբիր միւթէհերիզան մէֆմուրիյինինէն սատէթլու Մէհմէտ Ֆուատ պէյ էֆէնտիեէ թէրթիէն ռիւթպէի ուլա սընֆը սանիսի թէվճիհ պուլրուլմուշ տոր։

ՆԸՇԱՆ

Խրաէմաթը հասէնէ վէ սատգաթքարանէսինէ պինէն Հըթապը Ամիրէ միւամիրի ֆէրիգ սատէթլու Ֆիգրաչա հազրէթլէրինէ միւրասսա Մէհմիտ։

Եավէրանը հազրէթը Շէհրիեարիտէն ֆէրիգ սատէթլու Ֆէհիմ բաշա հազրէթլէրինէ պիրինճի ռիւթպէսէն Օսմանի։

Շիւլի վէ Բանկալթի մինիթլերի ուսմուրը ինզբպարթիէսինէ մէհմուր միւրիվա սատէթլու Մէհմէտ բաշահա թէպուիլէն պիրինճի ռիւթպէտէն Մէճիտ։

Եավէրանը հազրէթը Շէհրիեարիտէն միրայ իզզէթլու Ֆուատ պէյէ իքինճի ռիւթպէսէն Մէճիտ նըշանը զիշանլարը իհսան պուլրուլմուշ տոր։

ՆԵՐՔԻՆ

ՐՈՒՄԷԼԻԻ ՆԱՀԱՆԴՆԵՐԸ.—«Նէօյէ Ֆրայէ Բրէսէ» կը գրէ թէ, Սելանիկի բանտը գտնուող 128 Պուլկարներու ներում չնորհուած է և ազատ արձակուած են։ Բանտերու տնօրէնը երբ Կայս. այս չնորհը հաղորդեց բանտարկեալներուն, անոնք ազօթքներ ըրին Ն. Վեհափառութեան կենաց համար։ Բոլոր նահանգներուն մէջ 500 հոգի ազատ արձակուած են։

—Պէլկրատէն կը գրեն թէ, Սելանիկի ռուսական հիւպատոսը հիւպատոսարան կանչելով Պուլկար երեւելիներէն Միչոնովը, Պոշքովը և Տրինկան, անոնց յայտարարած է թէ Ռուսիա կը դատապարտէ խռովարարներուն գործելու եղանակը, և Կայս. կառավարութեան հետ համաձայնութեան մէջ է անոնց չափ մը դնելու համար։

—Ֆրատայէն կը հեռագրեն թէ ռումիկանութիւնը չորս նոր աւազակներ եւս ձերբակալած է։

—Էսիրնէէ ալ կը գրեն թէ, իբր ոճրագործ և իբր աւազակ ամբաստանուած 16 հոգի ձերբակալուած և արդարութեան յանձնուած են։

—Թիւրպէէրէի մէջ պահականոց մը չինելու հրաման տրուեցաւ։

—Շքոտրայի նահանգին մէջ չինուելիք կամուրջներուն ծրագիրները և յատակագիծները մատուցուեցան ձեռնհաս իշխանութեան։ Հրաման տրուելուն պէս գործի պիտի սկսուի։

ԽԱՐԻՃԻԵԻ պաշտօնատան մէջ յանձնաժողով մը կազմուեցաւ Արտաքին գործոց նախարարութեան խորհրդական Նաւում փաշայի նախագահութեամբ, որուն կ'անդամակցին նաեւ երկրագործական և Հանրային կրթութեան նախարարներն ալ։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ.—Կայս. Իրատէի մը համաձայն, նախարարները և պետական պաշտօնարանները պետերը, Մեծ-Եպարքութեան մատուցած տեղեկագիրներուն մէջ չպիտի գոհանան միայն խնդիրը բացատրելով, այլ իրենց անձնական կարծիքն ալ պիտի ուսնչեն անոր վրայ։

ՄԵԾ-ԵՊԱՐՔՈՍ Բարձ. Ֆէրիտ փաշայի մայրը, որ 4—5 օրէ ի վեր Թոքաստպէ կը տառապէր, առջի օր ժամը 10ին մեռաւ։ Վեհ. Սուլթանը, այս դառն կորուստին լուրը առնելով, բարեհաճեցաւ յատուկ պաշտօնատար մը ղրկել իր Կայս. ցաւակցութիւնը յայտնելու Բարձ. Ֆէրիք փաշայի։

Ցաղարկաւորութիւնը երէկ կատարուեցաւ և հանգուցեալ տիկնոջ մարմինը Մաքսային Ժողովին նախագահ Սիւրէյա պէյի Ֆուրէյշէվէի ծովեզերեայ ապարանքէն էյուպ փոխադրուելով, թաղուեցաւ Հաղրէթի Խալիֆի մզկիթին շրջափակին մէջ, Կայս. Իրատէի մը համաձայն։

ՊԱՂՏԱՏԻ երկաթուղին չինութիւնները մօտ օրէն պիտի սկսին, կը գրեն վիրէնական թերթերը, և 18 ամիսէն պիտի կրնայ աւարտիլ։

ՊԱՔՐԱՄի առթիւ 43 բանտարկեալ արձակուած են Իզմիրի բանտէն։

ՀԻՒՍԱՐ ԳՈՒՆԴԵՐԸ.— Հիւսար գունդերուն համար 966 մարդու եւս պէտք տեսնուած ըլլալով, Կայս. Իրատէի մը համաձայն, Ատալիոյ ներսերը բնակող Աշիրէթներէն պիտի առնուին այդ զինուորները։

ՎԱՆԷՆ կը հեռագրեն թէ, Թէհրանի օսմ. դեսպանին միջամտութեան չնորհիւ, վերադարձուած են այն անասունները, զորս պարսիկ աւազակները գողցած էին սահմանագլուխին մօտ բնակող քանի մը Թուրք ընտանիքներէ։

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԵՒ ԹՂԹԱՏԱՐԱԿԱՆ վարչութեան մէջ կարեւոր փոփոխութիւններ պիտի ըլլան, կ'ըսէ «Մալիէմաթ»։

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ որոշեց էվկաֆի մէջ յանձնաժողով մը կազմել, որ զբաղի Մեծ-Շուկային կից գտնուող և վերջին երկրաշարժէն վնասուած խաներուն չինութեան գործովը։

—Պետական Խորհուրդին որոշումով, ծանուցուեցաւ ամէն կողմ թէ, Թանզիմաթի յետնեալ տուրքերը պէտք է կալուածական տուրքերու նման, գանձուին չէնքին արժէքին համեմատութեամբ։

—Նոյն Խորհուրդին որոշմամբ, պատժական դատարաններու առջեւ պիտի դատուին այն անձերը, որոնք սուտ վկայութիւն կուտան Մարդասպարի տոմարներուն մէջ նորածիններու արձանագրութեան առթիւ, ինչպէս նաեւ այն մուխթարները ու իմամները որոնք կեղծ «իլմուխապէր»ներ կը շինեն ու կը կնքեն։

ԵԱՖԱԶԷՆ կը հեռագրեն թէ, Հրէից սինագոկային մէջ բարեմաղթութիւններ եղած են վեհ. Սուլթանին համար, որ բարեհաճած էր 2600 քառ. մէթր տարածութեամբ գեռին մը նուիրել Ալիանս Իզրայէլիթի կողմէ վարժարան մը հաստատելու համար հոն։

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺՆԵԹՈՒԹԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԹՈՒԹԵՐԸ.—Հրատարակուած էր թէ, Օսմ. նահանգներու մէջ կայս. հրավարակով կազմուած Ընկերութիւններու հրապարակ հանած բամնեթուղթերը եթէ երբէք այլին կամ կորսուին, և անոնց տէրերուն կողմէ դիմում ըլլայ նոյն ընկերութեանց, և այս վերջինները չընդունին առաջ բերուած օրինաւոր պատճառները, ի՛նչ պէտք է ընել։ Զեռնհաս պաշտօնարանը պատասխանեց թէ ատանկ պարագաներու մէջ, բաժնեթուղթերու կամ պարտթուղթերու տէրերը պարտին քաղաքային դատարաններու դիմել տրած կամ կորսուած ըլլալը տպացուցանելու համար, և դատարաններուն տալիք որոշումը գործադրել, եթէ ապացոյցի որ կորսուած բաժնեթուղթերուն թիւերը արձանագրուած են ընկերութեանց տոմարներուն մէջ։

ԿՈՒՍԱՆՈՑՆԵՐԸ փակել որոշեց Աթէնքի Սինոդը, կ'ըսէ Թուրք Թերթ մը։

ՊՈՒԼԿԱՐ տեղական Զօղրաֆով, որ խռովարարներու խումբերուն հետ միանալ կը փորձէր, ձերբակալուեցաւ։

ԱՔՐ. ՏՐԻՊՈԼԻՍԷՆ կը գրեն թէ նարնջենիներու և լիմոնիներու մէջ ինկած հիւանդութիւնը բոլորովին անհետացած է և հունձքը նախորդ տարուընէն չատ պիտի ըլլայ։

ՏՐԱԳԻԶՈՆԻ ԿԱՐԱԳԸ.—«Իգտամ» կը գրէ թէ, Տրապիզոնի կարագները կէսուակէս խառնուրդ ըլլալով սկսած է անոնց վաճառումը ֆուռալիլ։ Նոյն Թերթը ուշադրութիւնը կը հրաւիրէ ձեռնհաս պաշտօնարանին խառնուրդ կարագներուն վրայ։

ՕՍՄ. ՊԱՆՔԱՑԻ Աալիոյ ճիւղին տնօրէն Մ. Զարեհ Մէրկէրեան նոյն պաշտօնով Ինկիւրի պիտի փոխադրուի։

ՊԱՎԻԱՆ ապահովագրական ընկերութեան Թուրքիոյ ընդհանուր գրծակալութեան գրասենեակները, զոր կը վարէ նոյն ընկերութեան գործակալ Արշակ էֆ. Ուսճեան, առաջիկայ մարտ 1/14էն սկսեալ, պիտի փոխադրուի Կալաթա, Վալիտէ փողոց, Թանթարունեանի ներքին առջեւը։ Օսմ. Կայս. դրամատան դէմ։ 20—5

ՕՐՈՒԱՆ ԴԷՊԵՐԸ

ԱՐԿԱԾ թէ ՌՃԻՐ.— Զալաթիա, մակուկավար Կիպրոսցի Սպիտ, որ բաւական տարիէ ի վեր Իզմիր Պանդուխտներու "Հիւանդանոցը կը գտնուէր, մօտերս ապաքինած ըլլալով մեկնած էր։ Երէկ գիշեր յիշեալը, Զալաթիա Թաղգաքան քաղաքի տեղը փողոցին մէջ պառկած գտնուեցաւ և վերցուելով մօտակայ սրճարան մը տարուեցաւ, ուր քիչ ետքը մեռաւ մարդը։ Մեռնողին գլխուն վրայ գտնակի վերքի նմանող վերքեր գտնուելուն, ոստիկանութիւնը քննութիւններ կը կատարէ, հաստատելու համար թէ, ինչպէս արդէն՝ քիչ ոճրի մը զոհ գացած է։

ՌՃԻՐ.—Երէկ իրիկուան դէմ ժամը 9ին մի ոչնչերը, Մեծ-Շուկայ, ոսկերիչներու կողմը գտնուող Զուգուրմաթալլէպիճի փողոցին մէջ Հիւսնի անուն մէկը Իսմայիլ անուն ուրիշ անձի մը կռնակին ձախ կողէն և ուրիշ քանի մը տեղերէն վանպատուոր կերպով վիրաւորելէ յետոյ փախաւ, ոճրագործը կը փնտռուի, իսկ վիրաւորեալը Ոստիկանութեան դուռը տարուեցաւ։

ՅԱՐՁԱԿՈՒՄ.—Սամսունէն կը գրեն թէ զինուած մարդերու խումբ մը, Այազմա գիւղին մէջ յարձակեցան էմէլգիճիոյու Տուրամանի տան վրայ, որմէ 300 ոսկի կը պահանջէին։ Տնտերներուն այդ դումարը տալ մերժելնուն վրայ, չարագործները սկսան զէնք պարպել տան վրայ, բայց խիստ ընդդիմութեան մը առջեւ տարիպուեցան ետ երթալ։

Ոստիկանութիւնը չատ մը ձերբակալութիւններ ըրած է։

ՊՐՈՒՍԱՑԻՆ կը գրեն թէ, ժամանակէ մը ի վեր գողութեան յաճախակի դէպքեր կը պատահին։ Գողերը այս օրերս ալ ձգելով մասնաւորներու տունները սկսած են կրօնական չէնքերու մէջ գործել իրենց չարիքը։ 4-5 օր առաջ երկու թանկագին կապերաներ գողցուած են Իֆթիատէի դամբարանէն։ Հաստատուեցաւ որ գողերը պատուհանէն մտած են. գողերէն մէկը թեւ ձերբակալուած է սակայն կ'ուրանայ յանցանքը։

ՀՈՐԸ ԻՆԿԱԾ.— Սամաթիոյ Այորկի եկեղեցիին փողոցը բնակող Սերոբէի կինը Ազատուհի, առջի օր երբ հոն ջուր կը քաշէր, ոտքը սահելով մէջը ինկաւ։ Երբ դիակը հանեցին առած վերքերէն և կլած ջուրերէն մեռած էր արդէն խեղճ կինը։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏՈՒԱՄ.—Դաֆիրէէն մարտ 4 թիւով կը գրեն.— «Հոս առանց անձնասպանութեան չաթթ մը չանցնիր։ Այս չաթթ երկու անձնասպանութիւններ տեղի ունեցան. Առջի օր Քրոնֆիլի մէջ ասն մը երրորդ յարկը բնակող 24 տարու հայ կին մը ինքզինքը վար նետեց իր սենեակին պատուհանէն և ծանրապէս վիրաւորուելով հիւանդանոց փոխադրուեցաւ։ Ցիշեալ կինը անցած չաթթու կոչկոցի մը հետ ամուսնացած էր. սակայն մօրը, այս դեռատի կնկան և ամուսինին միջեւ վէճ մը ծագած ըլլալով, ամուսինը առաջնորդարանէն բարպան մը խնդրած էր և ճիշդ առաջնորդարանի պաշտօնական ատեն մտած տեղեկ կինը ինքզինքը պատուհանէն վար նետած է։

Երէկ ալ Բրօտրոմոս Մինա անուն 18 տարու մէկը անձնասպան եղաւ։»

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Զափազանց յոռետես մը չնկատուելու համար չպիտի ըսեմ մեր մէջ եղած կրթ. ուժն բաներուն պէս, բայց պէտք է ըսեմ թէ չատ մը բաներու պէս, չենք մեռաւ սա «Ոսոսցյց օգնութեան ընդհանրի խնդիրն ալ։

Լսեցինք երկու տարիէ ի վեր յղացուած այդ գաղափարը, որուն օգտակար ըլլալուն մեր մէջէն մեծամասնութիւն մը՝ իր հաւանութեան քուէն տուաւ արդէն, իմացանք, այո՛, բայց դարձ չտեսանք իրական որ է՞ գործիւնք։ Ո՞ւր մնաց հետեւանքը...։ Այդ լուութիւնէն եթէ պիտի հետեւցնէք թէ անօգուտ ու սին ձեռնարկ մըն էր այդ, ինչո՛ւ իրականութեան գոյն տալ ուզեցաւ անոր։ Իսկ եթէ օգտակար է, ապա ուրեմն, ինչո՛ւ գլուխ չենք տար։ Ապահովաբար մերին գիտակցաբանը չէ կարգի դնել տպիկա, քանի որ «Ոսոսցյց» օգնութեան մասուկը ունի իրեն համար մասնաւոր Հոգաբարձութիւն մը՝ բաղկացած կարող անդամներէ, որ սակայն չի գիտցուիր ի՞նչ պատճառով նիսա չի կազմեր, զբաղելու այս անհրաժեշտ եղող խնդիրով։ Ասկէ առաջ, ինչպէս արձագանգեց մամուլը, Ուսումն. Խորհուրդը ձեռնարկեց հաւաքումի և ես սայլ ազգերիներէ տեղեկացած՝ կրնամ ըսել թէ 230 ոսկիի չափ հաւաքեց անիկա։ Պէրպէրեան էֆէնտիի նուիրած 100 ոսկիի գումարով։ Եւ ասկէ զատ նորէն Ուսումն. Խորհուրդն էր որ ձեռք գրաւեց ապահովագրական ընկերութեանց հետ բանակցութեան մտնել ու յանձնեցաւ նպատաւոր պայմաններու տակ ապահովագրել տալ կեանքը ուսուցիչներու որմէ ուսուցիչը կամ իր պարտականները որ կ'օգտուին, այլ և անուսկը, ըստ որումՀԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ստրեկան մէկ վճարումը Սասուկին հաստատ եկամուտներէն մէկը կը կազմէ։ բուսած էր այն տեսակին մէջ որ ասկէ առաջ հրատարակուեցաւ, Վարութիւնէն վերացուած։

Ցաղարկաւորութիւնը երէկ կատարուեցաւ և հանգուցեալ տիկնոջ մարմինը Մաքսային Ժողովին նախագահ Սիւրէյա պէյի Ֆուրէյշէվէի ծովեզերեայ ապարանքէն էյուպ փոխադրուելով, թաղուեցաւ Հաղրէթի Խալիֆի մզկիթին շրջափակին մէջ, Կայս. Իրատէի մը համաձայն։

ՊԱՂՏԱՏԻ երկաթուղին չինութիւնները մօտ օրէն պիտի սկսին, կը գրեն վիրէնական թերթերը, և 18 ամիսէն պիտի կրնայ աւարտիլ։

ՊԱՔՐԱՄի առթիւ 43 բանտարկեալ արձակուած են Իզմիրի բանտէն։

— Արդի Ուսումն. Խորհուրդը, իր պարտականութեան բաժինը լրացուց այս մասին. կը մնայ հիմայ Հոգաբարձութեան գործելը, որուն համար անտեղի չէ կարծեմ ընել սա հարցումը. թէ՝ «ցարդ ի՞նչ ըրաւ» կամ «ի՞նչ ընելու տրամադրութիւն ունի ասկէ վերջ ալ» երբ իր կարգին չի՛ զանար դրամագլուխը սահմանեալ քանակին հասցնելու։

Ու մտածել՝ թէ այն տաք խնդիրն է սա, ա՛յնքան պաղածը, որ արձարձուեցաւ սրտառուչ դրասանդներով ուսուցիչ Սարգիսեանի ու Սարբեանի զոյգ մահերէն վերջ, անոնց ոյրիներուն կարօտեալ վիճակին ի տես։ Ցաւալի է չիտակը։ Մենք միշտ այսպէս ենք արդէն կրթական գործերու մէջ. օգտակարին վրայ կը մտածենք թէպէտ բայց այս մտածումը վաղանցիկ է ու կը մնայ միշտ իր սաղմնային ձեւին մէջ։

Եւ որովհետեւ Պէտքին ու Օգտակարին վրայ է խօսքը, կը համարձակիմ անգամ մը ալ սա մտածումս հրապարակել, որ կրնայ ընդունելութեան արժանանալ կամ ոչ. այսինքն թէ, ինչպէս ուրիշ բարեգործական հաստատութիւններու, զոր օրինակ Ազգ. Հիւանդանոցին, Գալֆեան Որբանոցին, Արմաշու Դպրեվանքին, եւն. եւն. նմանպէս ալ «Ուսուցչաց Օգնութեան Մասուկին համար կրնայ օրէնք մը ընել կիրակի մը ոհմանումը. ու բարեսէր անձեր իրենց ինչքէն մաս մը ալ անոր կտակելով մեծապէս կրնան նպաստել այդ ձեռնարկութեան, որ իր նորութեան հետ լաւ մտածուած պակաս մը կուգայ լրացնել, մանաւանդ մեզի պէս միջակ հասարակութեան մը համար, որ չի կրնար գնահատել ուսուցիչ մը նիւթապէս, զանց կ'առնեմ կցել բարոյական խօսքն ալ... պարապ բառ մը արտասանած չըլլալու մտօք։

Ցուզելէ վերջ արդ այս խնդիրը՝ որ մոռցուած էր բաւական ատենէ ի վեր, կը սպասեմ որ այդ խնդրոյն համար կազմուած Հոգաբարձութիւնն ալ քիչ ատենէն սեղանի մը շուրջը բոլորուած՝ բանալ հաճի իր ծրարիկին բերանը։

ՀԱՍԿԱՆՈՑՇ ՄԱՌՔ

ԵՐՈՒՍԱՂԷՄԷՆ ի Պատրիարքարան, Ամեն. Տ. Տ. Մաղաքիա Սրբազան Պատրիարքին ընծայակոչութեան հեռագիր մը ուղղած են, որուն ներքեւ ստորագրած են Ս. Ցակոբեանց միաբանութեան հետեւեալ տասներեք եկեղեցական անդամները։

1.—Տ. Ցակոբ վրդ. Սանասարեանց. (մատակարար վանքին)։

2.—Տ. Սարգիս վրդ. Աճէմեան. (Աւագ թարգման Երուսաղէմի Հայոց վանքին)։

3.—Տ. Հմայեակ վրդ. (վանահայր Ս. Փրկչի վանուց և տեսուչ Ս. Ասրուծածնայ)։

4.—Տ. Մեսրոպ վրդ. Նշանեան. (դիւանապետ Պատրիարքարանի Երուսաղէմի)։

5.—Տ. Սիմոն վրդ. Պօյաճըգիւղցի. (տեսուչ Ս. Ցարութեան)։

6.—Տ. Դաւիթ վրդ. Զնքուշցի (Ծրարաշտպան)։

7.—Տ. Վահան վրդ. Քէչիչեան. (նախորդ աւագ թարգման Ս. Ցակոբեանց)։

8.—Տ. Մկրտիչ վրդ. Բաղիշեցի. (նախկին տեսուչ Բեդլեհէմի)։

9.—Տ. Սմբատ վրդ. Գաղղեան Բերացի. (թանգարանապետ)։

10.—Տ. Գէորգ վրդ. Վանեցի. (ապարանի վերատեսուչ)։

11.—Տ. Կարապետ վրդ. Նիկոմիդացի։

12.—Վաղարշակ աւագսարկաւագ.

13.—Իգնատիոս սարկաւագ։

ՆՊԱՍՏԵՑ ՑԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ երէկ ժամը չորսին Նիստ գումարեց Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Անդամներէն ներկայ էին միայն Բարթող էֆ. Թէլեան, Եդուարդ էֆ. Գարակէօզեան, Գառնիկ էֆ. Կիւլպէկեան։

Ժողովը որոշեց որպէս զի գաւառական որբանոցներու և նպաստնկալ վարժարաններու յունվար և փետրուար ամսականները նախորդ կարգադրութեանը համաձայն, ոմանց մասնակի և ոմանց ալ ամբողջ ղրկուի։

Մուշի առաջն. տեղապահը և որբանոցին հոգաբարձութիւնը իրենց եղած յայտարարութեանց համաձայն, արհեստանոցի կազմակերպութեան ծրագիրներուն մէջ կարեւոր բարեփոխումներ ըրած և ղրկած էին։ Ցանձնաժողովը այս ծրագիրը նկատողութեան առնելէ յետոյ, ընդունեց, զայն և կարեւոր դրամագլուխ մը յատկացուց արհեստանոցին կազմածներուն համար և որոշեց ղրկել և հրամայել որպէս զի արհեստանոցը բացուի։ Ընդունեց Գաւ. Վարչութեան այն առաջարկութիւնը, որով արհեստանոցը Մասնա վանքին մէջ հաստատել կ'ուզէր, նկատելով որ այդ վանքը քաղքէն հեռու ըլլալուն ցերեկօթիկ աղաքը կանոնաւորապէս չեն կրնար արհեստանոց յաճախել։ Արհեստանոցին մէջ մասնաւորապէս պիտի ուսուցանեն տարազագործութիւն, որուն մեծ պէտք ունի Մուշի ժողովուրդը, ինչպէս նաև գործնական երկրագործութեան կարեւոր գիտելիքներ պիտի աւանդուին։

Ս. Պատրիարք Հայրը տեղեկութիւն առաւ Ցիսուս Մանուկի նուէրներէն գոյացած արդիւնքին մասին, աւելցնելով որ այս նուէրներուն հաւաքումը պիտի շարունակուի մինչեւ Զատիկ, որովհետեւ ասոնցմով է որ պիտի հոգացուին գաւառական արհեստանոցները և որբանոցները։

Ցանձնաժողովը ուղեկցելով որ Իւսկիւտար տան մը մէջ մատաղատի հայ որբուհի մը երկու մէջքա ամսականով սպասաւորութեան դրուած է Գէպէքի որբանոցին անօրինութեան կողմէ, և նկատելով որ գապր որբանոցներու հաստատութեան նպատակն է որբուհիները պատսպարել ու կրթել և վերջէն իրենց մերձաւոր պարագաներուն և կամ ազգին յանձնել պարապելու են, որոշեց այս կէսը որբանոցին վարչութեան նկատողութեան յանձնել և միանգամայն տեղեկութիւն ուղել թէ ասկաւին ուրիշներ ալ կա՞ն հոս հոն ղրկուած իրը սպասաւոր, որոնք են անունք և թէ՝ հիմայ որբանոցին մէջ քանի՞ որբ աղջիկ կը գտնուին։ Ժողովը որոշեց ցանկը ուղել անոնց։

ԻՍԿԻՏԱՐԻ Ս. Խաչ եկեղեցիին Թաղ. Խորհուրդը յատուկ հրաւիրագրով խնդրած է Ս. Պատրիարք Հօրմէն, որպէս զի հաճի իրենց եկեղեցիին մէջ ալ քարոզել, քանի որ ժողովուրդը այնչափ փափաքող է իր հոգեշունչ քարոզները մտիկ ընելու։

ԻԶՄԻՐԻՆ կը գրեն մեզի.—Ամսոյս 19ին չորեքշաբթի օր, Պոլսէն քաղաքս ժամանեց Արժ. Տ. Կարապետ վրդպ. Տէրկարապետեան, որ կիրակի օր Ս. Ստեփաննոս եկեղեցիին մէջ գեղեցիկ քարոզ մը խօսեցաւ, ի ներկայութեան խուռն բազմութեան մը։ Տ. Կարապետ վրդպ. խոստացած է Մեծ Պանքի առթիւ մինչեւ իր մեկնիլը ամէն կիրակի քարոզել։

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԵՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹՈՆԸ

ԿԻՒՍԹԱՎ ԷՄԱՌ 11

Վայրենիներուն Նահապետը

Վ. Է Պ

ՀԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԿԱԾՆԵՐՈՒ

8։

Այր եւ կին

Լէնաա կը հետեւէր անոր չարժումներուն, անանկ հաւատցնել տալով որ իրեւ թէ կարեւորութիւն չէր տար։

—Տօն Թատէօ, ըսաւ ան, մեր բաժանումին տասը տարիներէն ի վեր, բաւական բաներ անցած դարձած են։

—Այո։

—Ես իմ վրա՞ չպիտի խօսիս ձեզի, որովհետեւ գիտէք արդէն։

—Կա՛ր քիչ, տիկին։

Կինը նայուածք մը նետելով անոր յարեց.

—Անցնի՛նք, ձեր վրայ պիտի խօսիմ։

—Ի՞մ վրաս։

—Այո, ձե՛ր վրայ։

—Տիկի՛ն։

—Մի՛ ընդմիջէք, Թատէօ։ Վայրկեան մը առաջ ըսածնուդ պէս, յափրացած ինծի պէս կիներու վաղանցիկ սէրերէն, մանկամարդ աղջկան մը միամիտ սրտին մէջ կը փնտռէք ձեր միւս տարփուհիներուն քով չեղած յուզումները։ Մէկ բառով, դուք սիրահարն էք սիրուն աղջկան մը որ ասմէն կերպով ձեր ընարեալ ամուսինը ըլլալու արժանի կը դատէք, եթէ ես գոյութիւն չունենայի։

Տօն Թատէօ խորունկ նայուածք մը կ'ուղղէր կնոջ վրայ, անոր խօսած տաեն։

Կինը երբ լռեց, հառաչ մը արձակեց իր կուրծքէն։

—Ի՞նչպէս գիտէք, բացագանչեց Տօն Թատէօ։

—Անիկա Ռոզարիօ տէլ Վալլէ կը կոչուի, ըսաւ կինը, գեհոլնակ իր ամուսնին վրայ առաջ բերած կարծած ազդեցութենէն, արդէն Սանթիակօի մէջ մեծ լուրն է այս, ամէն մարդ անոր վրայ կը խօսի, ինչպէս չգիտնայի, ե՛ս մանաւանդ։

Լէնաա ձայնը կտրեց ու ձեռքը անոր վրայ դնելով,

—Հոգս չէ այնքան, ըսաւ ան, տուէք ինծի աղջիկս, Տօն Թատէօ, և այս սէրը ինծի նուիրական պիտի ըլլայ, եթէ ոչ...

—Կը սխալիք կ'ըսեմ ձեզ, տիկին։

—Զգուշացէք, Տօն Թատէօ, ըսաւ կինը ակնարկ մը նետելով պատէն կախուած ժամացոյցին վրայ, այս վայրկեանին այն կինը որուն վրայ կը խօսինք, իմ գործակալներուս ձեռքը պիտի ըլլայ։

—Ինչ կը նշանակէ այս, պոռաց մարդը յուզումով։

—Այո, յարեց կինը, ես զայն ձերբակալել տուի։ Քանի մը վայրկեանէն անիկա հոս պիտի ըլլայ։ Զգուշացէք, կը կրկնեմ նորէն, Տօն Թատէօ։ Եթէ ինծի չըսէք թէ ո՞ւր է աղջիկս և եթէ մերժէք ասկաւին վերադարձնել ինծի աղջիկս...

—Էհ ուրեմն, ի՞նչ պիտի ընէք։

—Պիտի սպաննեմ այս կինը։

Տօն Թատէօ վայրկեան մը զննեց կինը վերէն վար, յետոյ ջղուտ քահքահ մը արձակեց։

—Դուք պիտի սպաննէ՞ք զայն, օն ուրեմն, մեռցուցէք այս անմեղ արարածը, կանչեցէք ձեր մարդասպանները, բերանս չպիտի բանամ։

Լէնաա վիրաւորուած առիւծի մը պէս վեր ցատկեց և դէպ ի դուռ մը յառաջանալով ուժգնութեամբ մը բացաւ զայն ու,

—Կ'օգտէ՞ք ալ, մտէք, ըսաւ կատաղութեամբ։

Երկու մարդիկը, որոնք Տօն Թատէօն բերած էին, երեւցան յանկարծ դաշոյնը ձեռքերնին։

—Ա՜հ, ըսաւ վիրաւորը արհամարհական ժպիտով մը, կը ճանչնամ ձեզ վերջապէս։

Լէնաան մէկ նշանին վրայ մարդասպանները դէպ ի մարդը առաջացան։

8.

«Մուք Սիրտերը» (*)

Ինչպէս տեսանք, Մայորի հրապարակին վրայէն, 10 մահապարտներուն սպանութենէն ետք ժողովուրդը ցրուած էր անմիջապէս։

Հրապարակը որ ամայի կ'երեւար, անանկ չէր իրականապէս։ Շատ մը մարդիկ, հաստ վերարկուներով ծածկուած, մինչեւ աչքերը իջած գլխարկներով, համախմբուած էին կառանցիկ դրան մը մէջ։ Ցած ձայնով կը խօսէին անոնք իրարու հետ, մտատանջ ակնարկներ նետելով իրենց շուրջը։

Այս մարդիկը աւազակներու համախոնարհներ էին։

Հակառակ քաղաքին մէջ տիրող սարսափին, անոնք կրցան հրաման առնել Աւետարանի ճշմարիտ պաշտօնեայ Սանթիակոյի եպիսկոպոսէն, որպէս զի կրօնական վերջին պաշտամունքները կատարուին տասը մահապարտներուն համար։

Մահավճռին գործադրութեան ահռելի տառմէն և ոչ մէկ բան վրիպած էր անոնց աչքէն։ Անոնք տեսած էին որ Տօն Թատէօն զինքը ծածկող դիակներուն կոյտէն գլուխը վեր բարձրացուցած էր ուրուականի մը պէս. անոնք լսած էին անոր արտասանած խօսքերը. և կը պատրաստուէին անոր երթալ, երբ երկու անծանօթները խկոյն երեւնալով, անոր մարմնոյն փարած ու տարած էին։

Կիսամեռ մարդու մը այս առեւանգումը չափազանց զարմացուցած էր զիրենք։

Անոնցմէ երկուքը, քանի մը բառ փոխանակելէ ետք, անծանօթ մարդիկներուն ետեւէն գացած էին, հաւանականաբար գիտնալու թէ ինչո՞ւ համար կը վերցնէին վիրաւորեալը, մինչ միւսները, թիւով տասերկու, դէպ ի հրապարակին կեդրոնը կ'առաջանային։

Անոնք կը ծռէին դէպ ի իրենց ոտքերուն տակ գտնուած դիակները, յուսալով որ թերեւս ուրիշ զոհ մը ազատած էր այս դժպիհ կոտորածէն։

Դժբաղդաբար Տօն Թատէօն էր որ տակը տեսնելու համար, և անոր հոգին խռովելու՝ անհարկի հարցումներով։ Որովհետեւ ի՞նչ կապ ունի անոր տղուն՝ Իսկէնտէրին, կամ աղջկանը՝ Զուարթին, ո՞ր գտնուիլը հարցափորելու, քանի որ ծանօթ դերասանուհին՝ անոնցմէ հեռի, անոնք պակաց է հիւանդանոցին մէջ՝ իր սիրասուններուն կարօտովը ու սիրովը տոչորուած ու տառապած։

Փոխանակ համակրելի ու տաղանդաւոր հիւանդ դերասանուհիէն՝ կեանքի նոթերը քաղելու, աւելի լաւ ու նպատակայարմար չէր ըլլար, ժամանակակից առողջ անձերէն ու դերասանուհիին քրոջմէն ու ազգականներէն ծանօթութիւններ հաւաքել ու սխալ տեղեկութիւններով չլեցնել «Էնթերվիու»ն, որուն մէջ ուշադրաւ էր իրը Արեւելեան Թատրոնի վարչութեան՝ ներկայացուած Անուշեան անունն մը։

Ա. Ց. ԱՑՎԱՋԵԱՆ

Դպրոցի հոգաբարձուները պէտք է որ հոգերանութի՛ւն ալ ունենան քիչ մը։ Սկիւտար, Ս. Խաչ վարժարանի Հոգաբարձութեան քով, այդ յատկութիւնը չատ չի՛մայիր — ապացոյց հետեւեալ դէպքը։

Միսաք Գարագաշեան անուն հասմեսա ու պարտաճանաչ հայր մը, հինգ տարիէ ի վեր Ս. Խաչի վարժարանը կը ղրկէ իր երկու զաւակները, և անոնց 30 ղրշ. ամսաթոշակ կը վճարէ կանոնաւորապէս։ Վերջին չաթիու մէջ ազդարարագիր մը կուգայ իրեն Հոգաբարձութենէն, յայտարարել թէ 120 ղրշ. պարտք ունի թոշակէ և թէ իր զաւակները պիտի արտաքսուին վարժարանէն եթէ մինչեւ 4 օր չվճարէ։

Հայրը, յուզուած այլայլած վարժարան կ'երթայ ուր կ'տպատվիցնէ զինքը տնօրէնը թէ, թիւրիմացութեամբ ղրկուած է իրեն ազդարարագիրը թէ կը ճանչնայ զինքը եւն.։

Երկու օր առաջ, վճարման համար ազդարարագրին մէջ որոշուած պայմանամսին լրմանն առտուն, հայրը իր զաւկին կը պատուիրէ ըսել, եթէ հարցնենն, թէ ուրբաթ օր անպատճառ գրամ պիտի բերէ։ Վարժարանին դրան առջեւ Հոգաբարձու էֆէնտի մը կը դիմաւորէ տղան, 12 տարեկան անուշիկ աղջիկ մը, և յոխորտանքով մը «Ո՞ւր է, ստակ բերի՞ր...» — «Էֆէնտի, հայրիկս ըսաւ որ ուրբաթ օրը անպատճառ...» կը թոթովէ դողդողալով... —«Զըլլա՛ր անանկ բան, ե՛լ, տունդ գնա՛, քեզ չենք ընդունիր...»։

Եւ աղջիկը ամօթահար, գլխիկոր, ու լալագին երկար ճամբով թաղերուն մէջէն առանձին տուն կը վերադառնայ, իր ընկերակիցներուն առջեւ «դպրոցէն վռնտուած, աղքատ» աղջիկն մը ստորնացուցիչ դիրքին մէջ գտնուած ըլլալուն համար անմխիթար ու սրտաբեկ։

Հայրը՝ բողոքականաց վարժարանը պիտի ղրկէ իր զաւակը և... չենք գիտեր թէ ո՞վ պիտի ըլլայ օգտաւորը — կամ տուժողը այս հոգաբարձականն աննուրբ և անխորհուրդ վարմունքէն...։

Ամէն պարագայի մէջ, քիչ մը աւելի խոհեմ փափկութիւն—և հոգերանութիւն—Հոգաբարձու էֆէնտին եթէ ունենար, ոչ պարկեշտ ու պարտաճանաչ հօր մը արժանապատուութիւնը պիտի վիրաւորուէր, ոչ զգայուն մատղաշ աղջնակի մը սիրտը պիտի խոցտուէր ի զուր և ոչ ալ, վերջապէս, լաւ աշակերտուհի մը պիտի պակսէր Ս. Խաչ վարժարանէն։

ԹԱՂԵՑԻ

Ս. ՓՐԿՉԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

(Շար.)

Մեծ. Ցարութիւն էֆ. Խաչմերեան ի Պոլսոյ՝ 30 հատ կշռիկի դանակ և 2 պչկոր, Ա. Օղիէ և Ընկ.՝ 12 չիշ Պորտոյի գինի, Բերայի կալուածոց պատ Հոգաբարձութեան միջոցաւ՝ Մեծ. Պետրոս էֆ. Խանարեան՝ 10 քաշ կաւի, Մեծ. Տօքթ. Ն. Տաղաւարեան էֆ.՝ 1 օրինակ Առողջաբանութիւն, 1 օրինակ Բնական պատմութիւն, 1 օրինակ Ծագումն Հայ տառից, 1 օրինակ Բառացուցակ և 1 օրինակ Գիտական շարժում 1886ի, կէտիկ Փաշայի Ամերիկեան վարժարանէն՝ 6 ու կէս քաշ մրգեղէն և 2 ու կէս քաշ շաքարեղէն, Մեծ. Գրիգոր էֆ. Սարգիսեան՝ 1 հատ արծաթ կանթեղ (210 տրամ), Մեծ. Մատթէոս էֆ. Քէչիչեան՝ 1 արծաթ խաչ (3 տրամ), Բարեսէր Տիկին մը՝ 6 հատ սպարմաչէթ մամ, Մեծ. Նազարէթ էֆ. Նէօքէչէկեան՝ 1 հատ ոչխար։

Հոգաբարձութիւնս չնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ՝ անցեալ յունվար ամսոյ մէջ եւս սափրիչ արհեստաւորք իրենց բարի սովորութեան համաձայն Հիւանդանոցս գալով անձնուիրաբար ածիլած են պատսպարեալները որք են՝ Պոլի Փաշայէն Արմենակ աղա, Գումգարուէն Աղաման և Փիլիպոս աղայք, Սամաթիայէն Համբար աղա Ցարութիւնեան և Համբար աղա Հալէպլեան։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. Ուսմ. ոսկի ազչ. գրա.	32—33
» » էն եիւքսէք	32—34
» » էն աշղը	32—22½
Բասրէլի չըմէնի ազչմ. գրա.	124—
» » էն եիւքսէք	124—⅛
» » էն աշղը	122—¾

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Բէյթ ազաթօնը Օս. լիր.	—
Սիկարէթ Ա.	0—20
» Բ.	—90
Թրամվայ	6—05
Ժուխանա	1—65
Օպլիկասիոն Թրամվայ	194—
Ափիրանա	4—22½
Փոքրաբաղեան	0—05
Փամէրսիալ	0—11
Բրէտի Ֆոնսիէ էժիրսիէն	266—
Լօրիսմ	96—
Գանգ Նասիոնալ տը Կրեդ	418—50
Թրանսվաալ	148—
Ըրխթամ Թահվիլաթը	497—
Անատօլը չըմ ազաթօնը	12—40

ԱԳՔԵԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշտան	Ղ. գր.
Պէյաղ մէճիտիյէ ֆարգը	108—03
Մէքսիկը	104 20
Իսկիլիզ ալթունը	110—01
Ֆրանսըզ ալթունը	87—21
Բոլ	90—
Գրէմից ալթունը	51—06
Գարպոն գայմէսի	8 61

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 11 մարտ

Ինկ. էսհամը Ինկ. լիրասը	91—50
Օսմ. » գրաստրը	29 63
» » Բ	60—25
» » Գ	31—87
Օսմանլը Պանգասը	14 12
Մրսրը Տուչ. մուրթահարտ	107—25
Գուլկար իսթիքրազը	92—
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25—37½
Թրանսվալ	5—56
Շարթրէթ	3—25

Բարիզ 11 մարտ

Ֆրնս էսհ. 3% ֆր.	100—02
Եէնի Օսմ. էսհամը գանտրը	30—
Բասմէլի չըմէնտրֆէրի	125—50
Իթալիա էսհամը	102—45
Բանքրիթ Թիւրք	—
Օսմանիյէ	—
Տաւան Օթոման	480—
Սրանսեալ	91—95
Թրանսվալ	145—
Էժիպսիէն իանիֆիէ	109—60
Զարթրէթ	86—50

մինակ ազատուած էր անմբռնելի հրաշքով մը։

Միւս ինը զոհերն ալ մեռած էին։

Համախոհները երկար և մանրակրկիտ քննութենէ մը ետք մեկնեցան վերջապէս տրամութեան հառաչ մը արձակելով։

Այն տաեն, մարդ մը բաժնուեցաւ խումբէն և գնաց զարկաւ մայր եկեղեցիին պզտիկ դուռներէն մին։

—Ո՞վ է ան, ըսին անմիջապէս ներսէն։

—Այն, որուն համար գիշերը արեւուրք չունի, պատասխանեց դուռը զարնող մարդը։

—Ինչ կ'ուզես, ձայնը յարեց ներսէն։

—Դրուած չէ՞ թէ, «զարկ և պիտի բացուի» ըսաւ նորէն անծանօթը։

Դուռը բացուեցաւ և կրօնական մը երեւցաւ, իր քովին տակ ծածկուած։

—Էհ, ինչ կը պահանջեն «մութ սրտեր»ը։

—Աղօթք մը մեռած եղբայրներու համար։

—Վերադարձի՛ր անոնց քով, որոնք քեզ ղրկեցին, պետք եղածը պիտի ըլլայ։

—Շնորհակալութիւն, յարեց անծանօթը և կրօնականին առջեւ խոնարհելէ ետք, իր ընկերներուն քով գնաց։

(Շարունակելի)

ԱՏԱՆԱՑԻ ազգայիններէն Ցարութիւն էֆ. Շաապրեան, որ Կիլիկիոյ Կաթ. Տեղապահ Բէքմէզեան Սրբազանի կողմէ Երուսաղէմ հրաւիրակ գացած է, իր ընակարանին մէջ մասնաւոր յարկ մը կանաւորելով յատկապէս պարապատել առած է, Ցարութիւն էֆ Գարամանեանը հիւրասիրելու համար։

Կիլիկիոց նորընտիր Կաթողիկոս Տ. Սահակ Սրբազան Խապաեան, որ արժանացաւ Վեհ. Սուլթանին բարձր գնահատման, Ատանայի Վեհ. Կուսակալ Պահրի փաշայի ալ համակրանքը կը վայելէ։ Ն. Վեհութիւնը իր մօտ հրաւիրելով Ատանայի Քաղաք. Ժողովի անդամները՝ պէտք եղածները խօսած է Կաթողիկոսին արժանավայել ընդունելութեան համար և ուելցուցած է թէ իրենց պէտք եղած ծախքի դրամն ալ պէտք է հաւաքեն, մինչեւ Խապաեան Սրբազանին Ատանա ժամանումը, որպէս զի Առաջնորդարանի Մնաուկը պարագի պէտք չունենայ։

ՐՈՒՄԷԼԻ-ՀԻՍԱՐԷՆ կը գրեն մեզ.—«Թաղիս վարժարանին հոգաբարձութիւնը, նկատելով որ թաղին աղքատիկ աղայոց հետ բաւական թուով բարեկեցիկ ընտանիքներու զաւակներ այնքան գոհացուցիչ ամսաթոշակ չեն վճարեր, որոշեց կարողներու ամսաթոշակին վրայ յաւելում մը ընել տալ ծնողաց, որպէսզի կարելի ըլլայ վարժարանին կանոնաւոր վիճակը չարուցնակել։

«Այս ապթիւ աւելորդ չենք համարեր ըսել թէ, վարժարանին վարժուհին ալ թէ 4½ ոսկի ամսական կ'ստանայ, այլ 200ղրշ. միայն։ Եւ թէ վարժուհին հոկողութեան յանձնուած 20թ չափ աշակերտներն ու աշակերտուհիները թաղականի զաւակներ չեն մենքն ալ, և հետեւաբար վարժուհիին գոյութիւնը անհրաժեշտ է և կարելի չէ, 40 ի չափ աշակերտներ ապանձինն դասարաններ ըլլալու պայմանաւ, միակ ուսուցչի մը յանձնել։»

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՏՆՏԵՍ. ԽՈՐՀՐԴՈՑ

Գանթիւրի եկեղեցւոյ մատակարարութեան հաշուետուոյցն՝ սկսեալ 1889 մարտ 1է ցվերջ դեկտեմբերի 1902 տարւոյ, ըստ օրինի Տնտես. Խորհրդոյ մատուցուած և անոր յարեւելեան գրասենեակը տիրեալ եկեղեցւոյ քակը կախեալ է՝ ի տես թաղեցի ժողովրդեան՝ քանի և մէկ օրուան պայմանաժամս։

Կը հրաւիրուին պատուարժան թաղեցիներն որ այդ հաշուետուոյցին վրայ՝ եթէ որ և է դիտողութիւն ունին, գրաւոր կերպով ներկայացնեն Տնտես. Խորհրդոյ՝ որոշեալ պայմանաժամուն մէջ, յորմէ յետոյ՝ անլսելի պիտի մնայ որ և է դիտողութիւն։

(Դնէ)

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

ՀԻՒԱՆԴ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԱՒԹԻՒ

Անհամբերութիւնը՝ չատ անգամ սխալներու շարք մը կ'ստեղծէ։

Լրագրութեան հրապարակին վրայ՝ Հայ թատրոնի պատմութիւնը պարարտելու ձեռնարկող գրիչներ կան հիմայ, որոնք ակամայ չատ կանուխէն պէտք էին օգտած ըլլալ։

Անոնցմէ, մին եթէ օր մ'ալ սպասէր, հարկ պիտի չըլլար կարծեմ մինչեւ եէարգուլէ Ս. Փրկչեան Հիւանդանոց վաղելու՝ դերասանուհի Արուսեակը տեսնելու համար, և անոր հոգին խռովելու՝ անհարկի հարցումներով։ Որովհետեւ ի՞նչ կապ ունի անոր տղուն՝ Իսկէնտէրին, կամ աղջկանը՝ Զուարթին, ո՞ր գտնուիլը հարցափորելու, քանի որ ծանօթ դերասանուհին՝ անոնցմէ հեռի, անոնք պակաց է հիւանդանոցին մէջ՝ իր սիրասուններուն կարօտովը ու սիրովը տոչորուած ու տառապած։

Փոխանակ համակրելի ու տաղանդաւոր հիւանդ դերասանուհիէն՝ կեանքի նոթերը քաղելու, աւելի լաւ ու նպատակայարմար չէր ըլլար, ժամանակակից առողջ անձերէն ու դերասանուհիին քրոջմէն ու ազգականներէն ծանօթութիւններ հաւաքել ու սխալ տեղեկութիւններով չլեցնել «էնթերվիու»ն, որուն մէջ ուշադրաւ էր իրը Արեւելեան Թատրոնի վարչութեան՝ ներկայացուած Անուշեան անունն մը։

Ա. Ց. ԱՑՎԱՋԵԱՆ

Դպրոցի հոգաբարձուները պէտք է որ հոգերանութի՛ւն ալ ունենան քիչ մը։ Սկիւտար, Ս. Խաչ վարժարանի Հոգաբարձութեան քով, այդ յատկութիւնը չատ չի՛մայիր — ապացոյց հետեւեալ դէպքը։

Միսաք Գարագաշեան անուն հասմեսա ու պարտաճանաչ հայր մը, հինգ տարիէ ի վեր Ս. Խաչի վարժարանը կը ղրկէ իր երկու զաւակները, և անոնց 30 ղրշ. ամսաթոշակ կը վճարէ կանոնաւորապէս։ Վերջին չաթիու մէջ ազդարարագիր մը կուգայ իրեն Հոգաբարձութենէն, յայտարարել թէ 120 ղրշ. պարտք ունի թոշակէ և թէ իր զաւակները պիտի արտաքսուին վարժարանէն եթէ մինչեւ 4 օր չվճարէ։

Հայրը, յուզուած այլայլած վարժարան կ'երթայ ուր կ'տպատվիցնէ զինքը տնօրէնը թէ, թիւրիմացութեամբ ղրկուած է իրեն ազդարարագիրը թէ կը ճանչնայ զինքը եւն.։

Երկու օր առաջ, վճարման համար ազդարարագրին մէջ որոշուած պայմանամսին լրմանն առտուն, հայրը իր զաւկին կը պատուիրէ ըսել, եթէ հարցնենն, թէ ուրբաթ օր անպատճառ գրամ պիտի բերէ։ Վարժարանին դրան առջեւ Հոգաբարձու էֆէնտի մը կը դիմաւորէ տղան, 12 տարեկան անուշիկ աղջիկ մը, և յոխորտանքով մը «Ո՞ւր է, ստակ բերի՞ր...» — «Էֆէնտի, հայրիկս ըսաւ որ ուրբաթ օրը անպատճառ...» կը թոթովէ դողդողալով... —«Զըլլա՛ր անանկ բան, ե՛լ, տունդ գնա՛, քեզ չենք ընդունիր...»։

Եւ աղջիկը ամօթահար, գլխիկոր, ու լալագին երկար ճամբով թաղերուն մէջէն առանձին տուն կը վերադառնայ, իր ընկերակիցներուն առջեւ «դպրոցէն վռնտուած, աղքատ» աղջիկն մը ստորնացուցիչ դիրքին մէջ գտնուած ըլլալուն համար անմխիթար ու սրտաբեկ։

Հայրը՝ բողոքականաց վարժարանը պիտի ղրկէ իր զաւակը և... չենք գիտեր թէ ո՞վ պիտի ըլլայ օգտաւորը — կամ տուժողը այս հոգաբարձականն աննուրբ և անխորհուրդ վարմունքէն...։

Ամէն պարագայի մէջ, քիչ մը աւելի խոհեմ փափկութիւն—և հոգերանութիւն—Հոգաբարձու էֆէնտին եթէ ունենար, ոչ պարկեշտ ու պարտաճանաչ հօր մը արժանապատուութիւնը պիտի վիրաւորուէր, ոչ զգայուն մատղաշ աղջնակի մը սիրտը պիտի խոցտուէր ի զուր և ոչ ալ, վերջապէս, լաւ աշակերտուհի մը պիտի պակսէր Ս. Խաչ վարժարանէն։

ԹԱՂԵՑԻ

—Զգուշացէք, Տօն Թատէօ, ըսաւ կինը ակնարկ մը նետելով պատէն կախուած ժամացոյցին վրայ, այս վայրկեանին այն կինը որուն վրայ կը խօսինք, իմ գործակալներուս ձեռքը պիտի ըլլայ։

—Ինչ կը նշանակէ այս, պոռաց մարդը յուզումով։

—Այո, յարեց կինը, ես զայն ձերբակալել տուի։ Քանի մը վայրկեանէն անիկա հոս պիտի ըլլայ։ Զգուշացէք, կը կրկնեմ նորէն, Տօն Թատէօ։ Եթէ ինծի չըսէք թէ ո՞ւր է աղջիկս և եթէ մերժէք ասկաւին վերադարձնել ինծի աղջիկս...

—Էհ ուրեմն, ի՞նչ պիտի ընէք։

—Պիտի սպաննեմ այս կինը։

Տօն Թատէօ վայրկեան մը զննեց կինը վերէն վար, յետոյ ջղուտ քահքահ մը արձակեց։

—Դուք պիտի սպաննէ՞ք զայն, օն ուրեմն, մեռցուցէք այս անմեղ արարածը, կանչեցէք ձեր մարդասպանները, բերանս չպիտի բանամ։

Լէնաա վիրաւորուած առիւծի մը պէս վեր ցատկեց և դէպ ի դուռ մը յառաջանալով ուժգնութեամբ մը բացաւ զայն ու,

—Կ'օգտէ՞ք ալ, մտէք, ըսաւ կատաղութեամբ։

Երկու մարդիկը, որոնք Տօն Թատէօն բերած էին, երեւցան յանկարծ դաշոյնը ձեռքերնին։

—Ա՜հ, ըսաւ վիրաւորը արհամարհական ժպիտով մը, կը ճանչնամ ձեզ վերջապէս։

Լէնաան մէկ նշանին վրայ մարդասպանները դէպ ի մարդը առաջացան։

8.

«Մուք Սիրտերը» (*)

Ինչպէս տեսանք, Մայորի հրապարակին վրայէն, 10 մահապարտներուն սպանութենէն ետք ժողովուրդը ցրուած էր անմիջապէս։

Հրապարակը որ ամայի կ'երեւար, անանկ չէր իրականապէս։ Շատ մը մարդիկ, հաստ վերարկուներով ծածկուած, մինչեւ աչքերը իջած գլխարկներով, համախմբուած էին կառանցիկ դրան մը մէջ։ Ցած ձայնով կը խօսէին անոնք իրարու հետ, մտատանջ ակնարկներ նետելով իրենց շուրջը։

Այս մարդիկը աւազակներու համախոնարհներ էին։

(*) Այս անունով կը յորջորջէին ինքզինքն այն աւազակները որոնք այդ թուականներու Շ

)(97)(

«ՄԱՆԶՈՒՄԷԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՐԹՈՒՆԸ

ՄԱՐԴ ՄԱՐԻՍ

ՍԻՐՈՑ ՄՈԼՈՐԱՆՔԸ

Ժ.Դ.

Պզտիկ Լանտրին

Պ. Լարոշ այն քսանմեկի ամուսնութենէն ետքը որ առանց իր հաւանութեան կատարուած էր, չէր ուզած երբէք իր ազգկան վրայ խօսուիլը լսել, և խոյս տալու համար բոլոր այն հանդիսաւորութիւններէն, զոր ան կը պարտաստէր ամէն վայրկեան իրեն հանդէպ, գրեթէ առանց երբէք դուրս ելլալու տունէն փակուած էր, մերժելով նոյն իսկ իր արհարանի բարեկամները, և իր գործերը ալ ամբողջովին Պէռնարին յանձնելով, որուն վրայ բաձրագոյն վստահութիւն մը մը ունէր։ Վաճառականութիւնը, որ երկար տեսն զբաղեցուցած էր զինքը, և որուն կը պարտէր իր հսկայ հարստութիւնը, երբէք չէր հետաքրքրէր զինքը այլեւս։ Ալ ոչ Հալ-Օ-Վէէնի, և ոչ ալ Պէռսիի մէջ կը նշմարէին զինքը։ Մինթարանք մը չունենալով քանի որ ալ աղջիկ մը չ'ունէր, կը մտածէր քաջուրիլ ամէն բանէ, և եթէ քիչ մը կր. վարանէր անոր ձեռնարկելու, պատճառը ան էր որ իր կեանքին վրայ կը մտածէր, որ մանաւանդ ծերութեանը տեսն բոլորովին անմխիթար հանգամանք մը պիտի առնէր։

Լավիսոռ, Ֆլէօռէ ու Ընկ. դրամատան եղած գողութեան լուրը Պ. Լարոշին ականջը հասնիլ չպիտի ուշանար։

Հաստատ կամքով մը խեղճ Լանտրին պաշտպանութեանը ձեռնարկած էր, և պիտի փափաքէր նաև ճշմարիտ յանցաւորը գտնելու գործին ալ նպաստել։

Երբ իմացաւ որ պզտիկ Լանտրին ճանչցած և մտանանչած էր այն մարդը որ իր հօրը քովը եկած էր, և որ միայն գողը եղած կրնար ըլլալ, երբ իմացաւ թէ այդ գողը օտ Տիկին որ Ֆավրէօզին որդին էր որ իրմէ հինգ հազար Ֆրանք կողոպտած էր, պօռաց,

—Թշուա՛ռական. որսի չունը ցեղէն կը ժառանգէ իր լաւ հատկութիւնը...։

Եւ ժանին վրայ մտածեց օտ ըսելու համար.

—Ահ, ես չափազանց շատ իրաւունք ունէի այս ամուսնութիւնը արգիլել ուզելով... Դժբա՛ղդը, իմի մակ չ'ընելուն համար գողի մը կինը եղաւ ահա... Իր պատի՛ժն էր որ գրատաւ...

Իր մեծին դէմ ընդվզող յանցաւոր աղջկան մը ահռելի պատիժն իբրեւ արդարութեան գործ մը ապացուցանելու մտածումը, ինչպէս նաեւ Տիկ. տը Ֆավրէօզի տղուն հանդէպ իմ ունեցած անընդելի հակակրութիւնը, ծնողական սէրին անենդ ու անսխալ ապացոյց մը ըլլալը կրկին յայտնելու մտածումը վայրկեան մը մինակ տեւեց, և հօր սիրտը անմիջապէս միւս կողմէ աչքի առջեւ բերաւ, երբ միեւնոյն տեսն այս պարկեշտ մարդուն խղճմտանքին մէջ սոսկումի սարսուռ մը երեւան կուգար. այն անպատուութեան հեռապատկերը՝ որ իր զաւկին վրայ հասնելու հաւանականութիւնը ունէր։

Եւ յետոյ Ժան մայր էր, գիտէր այդ բանը... Գողի մը սերունդին մա՛յրը...

Պ. Լարոշ չէր կրնար անզգայ մնալ, և իր ազգկան դժբաղդութեան հանդէպ շարժեցաւ իր հոգին, և սրտին մէջ գութը ծնաւ՝ ներողութեան առաջ. նորդելու համար զայն։

Լուծումմ մը գտաւ իր միտքին մէջ։ Հակառակ իր կամքին Ժանին հետ ամուսնացող վատին արարքները առիթ մը կրնային ըլլալ անոնց ամուսնալուծութեան։

Վայրկեան մը իրերը քննեց իրենց ներկայ վիճակին մէջ՝ հաշուելով թէ ինչ պէտք էր ընել. և անմիջապէս Պ. Վէրալէն միտքը բերաւ, որ զինքը Ժանին քով պիտի կրնար առաջնորդել կամ զայն իրեն բերել, ու զսպելով իր մէջ տիրած յուզումը դուրս ելլալ պատրաստուիլ սկսաւ։

Այդ պահուն մուտքի դուռին զանգակը հնչուեցաւ, ու Պ. Լարոշ դուրսը սենեկապանին դէմը ելաւ։

Ներկայացող այցելուին տեսքէն արիւնի կոկակ մը ցատկեց յանկարծ Ժանին հօրը ուղեղին մէջ։ Անմիջապէս ճանչցած էր Էմա՛նա տը Ֆավրէօզը։

—Դուք..., պօռաց այնդիսի ձայնով մը՝ զոր բարկութիւնը կը մարէր։ Թշուառական... Դո՛ւք կը համարձակիք իմ տունս մտնել... Վատ...

Երիտասարդը այս վարմունքին առջեւ չուարած մնաց։

—Դո՛ւրս ելէք... կորսուեցէ՛ք չուտ..., պօռաց Պ. Լարոշ՝ գաւազանը բարձրացուցած անոր վրայ քալելով։ Կորսուեցէ՛ք՝ որովհետեւ չպիտի կրնամ ինքզինքս զսպել...

Ծառան մէջ նետուեցաւ, ջանալով հանդարտցնել իր տէրը, և մեղմիւ Պ. տը Ֆավրէօզի որդին դուրս մղեց ըսելով.

—Այո՛... մեկնեցէք... մեկնեցէք...

Ու դուռը գոցեց։

—Օ՜հ, տա ի՛նչ մեծ լրբութիւն է, պօռաց Պ. Լարոշ։ Իմ տունս... Ասանկ բաներ ընելէն ետքը կը համարձակի իմ տունս ներկայանալ... անտարակոյս ատ գողը իմ տունս կուգար փախուստի, ապաստանելու տեղ մը փնտռելու... կ'սպաննէի՛ զինքը...

Եւ կատաղութենէն ու յուզումէն սպառած ընկղմնարանի մը վրայ ինկաւ։

* * *

Էմանա տը Ֆավրէօզ,—որովհետեւ ճշմարտապէս ա՞ն էր որ կը ներկայանար և որ Պ. Լարոշ նմանութենէն խաբուած, Լիւսիէնը կարծած էր,—յեղակարծօրէն տժգունած էր ու այն ասիճան շուարած, որ չէր կրցած բառ մը արտասանել։

Եղածէն բան մը չէր հասկցած, ու դուրսը սանդուղին կոթնելով կեցած էր, սերկէ Ժանին հօրը վերջին խօսքերը լսեց։

Առջի գիշերը հասած էր Բարիզ, և միտքը դրածին պէս ուզած էր ամէն բանէ առաջ Պ. Լարոշին ներկայանալ և պատուաւորապէս վճարել հօրը փոխառած և հօրը պարտքով գանձած դրամները։

Էմանա շատ առաջ գացած էր, և իր չնորհով իրեն ծառայած առ՝ վեց ամսուան մէջ հրապարակի ամէնէն կարեւոր հաստատութիւններէն մէկը եղած էր։ Շահերը քիչ ժամանակի մէջ եռապատկուած էին, և Էմանա տը Ֆավրէօզ հօրը վերջին իրաձը կատարելու նպատակաւոր առիթը գտած էր։

Երկար տեսնէ ի վեր եղբօրը վրայ լուր մը առած չէր, և չէր գիտեր թէ ինչ բանի վերագրէր այս լռութիւնը. արդեօք նամակները կը կորսուէին. կամ հիւանդ էր։ Մէկուն միջոցով ատեն մը իմացած էր թէ Լիւսիէն ալ զինուորական ծառայութենէն եղած էր բայց չէին գիտեր թէ ինչ եղած էր անկէ ետքը։ Այդ պարագային էր որ Էմանա որոշած է Բարիզ գալ փնտռելու համար իր եղբայրը, մտքերուս համար հօրը ձգած հարցերը, և մանաւանդ տեսնալու համար զայն։

Թ-ԹԷՖ. ՇԱՀԻՆ

(Շարունակելի)

ՏԷՐ և ՏՆՕՐԷՆ
ՊՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ՊՈՂՈՍԵԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ

ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ԱՐՏՕՆՈՒԱԾ 1853 ՍԵՊՏ. 26ԻՆ, ԵՒ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՆԵՐՔԵՒ

ԱՊԱՀՈՎԱԳՐ. ԴՐԱՄ ՄԻՆՉԵՒ 1901 1,150,030,616 ՖՐԱՆՔ

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ Գերմանիոյ ամէնէն հզօր Ընկերութիւնն է

ՊԱՀԵՍՏԻ ԴՐԱՄ ՄԻՆՉԵՒ 1901 387,440,000 ՖՐԱՆՔ

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ ամէն տեսակ ապահովագրութիւն կ'ընդունի, ինչպէս կեանք, օժիտ, արկած, ցկեանս թոշակ, և այլն։

ՆՈՐՈՒԹԻՒՆ ՄԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ

Ժողովրդական ապահովագրութիւն կեանքի վրայ, առանց բժշկական քննութեան

Կարելի է ապահովագրել իր կեանքը, կամ տղոց ու որբերու համար օժիտ մը, չաբաթական փոքր վճարումներով. — (մինչեւ այժմ... ը կանոնաւոր ապահովագրութեան համար)։

ԱՐԿԱԾԻ ՃԻՒՂ

Ապահովագրութիւն ՇՈՒԵՆԱԻ, ԵՐԿԱԹՈՒՂԻ, ԹԻՒՆԷԼԻ, ԹՐԱՄՎԱՅԻ եւն. արկածներու դէմ, այնարիս ամէն կողմը և՝ ամբողջ կեանքի տեւողութեան ժամանակ, օրինակի համար չաբաթական փոքր վճարումով մը, այսինքն ՄԷԿ ՖՐԱՆՔՈՎ, և վճարելի միմիայն մէկ տարուան համար (որ կ'ընէ 52 ֆրանք) այսպէսով ամբողջ կեանքին մէջ ապահովագրուած կ'ըլլայ 10,000 ֆր. մահուան պարագային, 15,000 ֆր. արկածէն յառաջ եկած անկարողութեան պարագային, և օրական հինգ ֆրանք՝ ժամանակաւոր անկարողութեան պարագային։

Ընկերութեանս դրամատունն է՝ ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱ. ի Պոլիս.= ՔՈՒԷՏԻ ԼԻՕՆԷ, ԳԵՐՄ. ԿԱՅՍ. Պ ՆԲԱՆ

ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉ՝ ՄԻՀՐԱՆ ՍՈՆԵՄ-ԳԱԼՖԱԵԱՆ

Ղալաթիա Օսմ. Պանկային դէմը, Ինայէթ խան, թիւ 7, 8, 9 եւ Պոլիս Քնsզլեան խան թիւ 21-22

ՏՕՔԹ. ՄԱԼԽԱՍԵԱՆ

ԲԱՐԻԶԷՆ ՎԿԱՑՈՒԱԾ

Վիրաբոյժ, մանկաբարձ, մասնագէտ կանանց հիւանդութեանց.

Կը դարմանէ ներքին և արտաքին հիւանդութիւնները, կը կատարէ վիրաբուժական գործողութիւնները վերջին կատարելագործեալ դրութիւններով։

Բարիզի, Նանսիի հիւանդանոցներու մէջ երկար տարիներ օգնական բժշկի (էքսթէրն) պաշտօնը վարած ըլլալով, գործնական և փորձառական երկար ուսումնասիրութիւններ ընելէ վերջ՝ այս անգամ Կ. Պոլիս եկած և հաստատուած է Բերա, Թարլա-Պաշի 136 թիւը։

Ծան. Հիւանդներ կ'ընդունի ամէն որ կէս օրէն վերջը իր բնակարանը, ժամը 1—3 (Հ. Ե.), Երեքշաբթի օրերը միեւնոյն ժամուն կը դարմանէ ձրիաբար կարօտ հիւանդները։

ՏՔԴ. Յ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ ԲԺՇԿ ՄՈՐԹԻ, ԳԱՂԻԱԿԱՆ ԱՒՏԻ, ԱՑԻՐԵՐՈՒ ԵՒ ԿԻՆԵՐՈՒՆ ԾՆՆԴԱԿԱՆ ԴՈՐՇԱՐԱՆՆԵՐՈՒ ԵՒՆ. ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ցիշեալ բժիշկը, որ 15 տարի շարունակ պաշտօնավարած է Գալաթէմուսնիի նահանգին հիւանդանոցներուն մէջ ուր վերոյիշեալ հիւանդութիւնները այնչափ տարածուած են, և որ 5 տարիի չափ ալ Եւրոպայի այդ հիւանդութեանց յատուկ նշանաւոր հիւանդանոցներուն մէջ ուսումնասիրութիւններ կատարած, և գործնական փորձեր ըրած է և այս կերպով նոյն հիւանդութիւններու բուժման ամենավերջին մեթոդներուն մէջ ձեռնհասութիւն ձեռք բերած, այժմ հաստատուած է Բերա Պէյօղլը Բարմագ գաղու թիւ 10 տունը, և կէս օրէն մինչեւ ժամը 11 կը գտնուի Պոլիս, Պաղչէ գափու պահականոցին դիմացը, Քիւչիւքեան դեղատունը, ուր կը դարմանէ վերոյիշեալ հիւանդութիւնները, որչափ ալ հինցած լան տոնը։ Ուրբաթ օրերը ձրիաբար կը դարմանէ աղքատները։ 100—40

ՀԱՅ ՄՆՏՈՒԿՁԻ ՀԱՐՄՆԻՒՐԻ

ՄԱՔՍՈՒՏ ԳԲԼԸՃՃԵԱՆ

Կ. Պոլիս, Էսկի-Զապթիյէ

ԱՊԱՌԻԿ ՄԻ՛ ՈՒՂԷՔ ԶՊԻՏԻ ՏԱՄ ԱՊԱՌԻԿ ԶՊԻՏԻ ՏԱՄ

Ճամբորդներու համար 5 % զեղչ
Ամուրիներու » 10 % »
Աղջիկներու » 50 % »
ԶՈՐՍ ԱՆԳԱՄ ԿԱՐԴՈՒՈՂՆԵՐՈՒ ԶՐԻ

ՖԷՆԻՔՍ ՕՓՐԻԷՆԻՆ

ԿԵՆԱՑ. ՀՐԴԵՀԻ, ԾՈՎՈՒՐ

ԿԱՅՍ. ՔԱԳ. ՍՈՒԱՆԶՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԵՆՆԱ 1860ԻՆ

Գրասենեակ Հանօքուլօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56

ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉ՝ Գ. ՖԷՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օփրիէնի Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.—

35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օփրիէնի ընկերութեան 20000 ֆր.ի և քսանհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆրք. պիտի վճարէ. ու պայմանաժամուն պիտի ստանայ 31266 ֆրք. հնչուն դրամ ամբողջովին։ Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն իւր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21314.62 ֆր.։

Այս ամէն գումարներ ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, և Ֆէնիքս Օփրիէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումն կ'երաշխաւորէ իւր բոլորով։

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՀԷՐՃԱՅԻ

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ ՅԱՃԱԽՈՐԴԱՑ ԴԻՒՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՎԵՐՋԻՆ ԳԻՆ

ԵԹԷ Կ'ՈՒՂԷՔ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՈՂԱՐԷՂԷՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԴԻՄԵՑԷՔ Պոլիս Ոսկերչաց Շուկայ Մեծ-Փողոց, թիւ 13

ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի եւրոպական ճաշակով պատրաստուած գոհարեղէններ, ամէնքն ալ առաջնակարգ ըլլալու պայմանով։

ՀԷՐՃԱՅԻ վաճառատան գիները անմրցելի են։

ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի արծաթեղէն ապրանքներ։

ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի ժամացոյցներ և արծաթեայ գաւազաններ։

ՊԱՑՄՍՆՆԵՐ

Հարիւրին 20 կանխիկ, մնացեալին համար չաբաթական հարիւրին 5 վճարում

ԿԱՆԽԻԿ ԳՆՈՒՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԻՒՐԻՆ 5 ՁԵՂՁ

Գործածուած գոհարեղէնները եթէ վնասուած չեն % 10 զեղչով ետ կ'առնուին։

ՀԱՐՍ ՏԱՐԱՆՈՒԵՑԱՒ

ՆԵՇԱՆ Ե. ՊԷՐՊԷՐԵԱՆԻ

ՏԱՐԵՑՈՅՑԸ

43 Պատկերներով զարդարուած

Կը պարունակէ

ԲԱՍԻՄ ի սրտմտա յօդուածները մեր ընտանեկան բարքերու վրայ,

Ա. ՓԱՆՈՍԵԱՆԻ ամէնէն սիրուն ոտանաւորներէն մէկ քանին,

Մ. ԴԱՎԻՆՏԷՐԵԱՆԻ Ակնցիի նոր թիւերը. Մորրիտտա բանայիրի պատմութիւնը՝ Ակնցիներու բերնէ եղած, եւ թէ այդ տոհմիկները ինչպէս կը մեկնեն հեռագիրը, ֆոնոկրաֆը, ելեկտրականութիւնը, եւն։

Եւրոպական բոլոր Վեհապետներու եւ Վեհապետուհիներու պատկերներն ու անոնց իրարու հետ ունեցած ընտանեկան կապերը։

Նաեւ զուարճալի քներ, առածներ, վէպեր, օգտակար գիտելիքներ, եւն։

Գին 5 դահեկան || Թղթատարով 6 դահ.

ՆՇԱՆ Ե. ՊԷՐՊԷՐԵԱՆ, ՊԱՊ-ԱԻ ՀԱՏԷՍԻ 33

ՍԻՆԿԷՐ

ՀԱՅԹԱԹԹԻՉ ԿԱՑՍԵՐԱԿԱՆ ՊԱՎԱՏԱՆ

THE SINGER MANIFACTURING Co.

ՍԻՆԿԷՐԻ կարի մեքենաները զուտ անգլ. պողպատէ չինուած ըլլալով, իրենց տոկունութեամբ այնքան գնահատ՝ որ այնարիս ամէն կողմը տարածուած են, և բոլոր ընտանիքները, դերձակներն ու կօշկակարներն լոկ Սինկէրի մեքենայ ակած են գործածել։ Սինկէր ընկերութիւնը ցարդ 400է աւելի պատուոյ վկայական և շքադրամ ստացած է բոլոր ցուցահանդէսներէն։

Մասնաճիւղեր՝ բովանդակ Թուրքիոյ մէջ։

Սինկէրի մեքենաները կը ծախուին միմիայն ՍԻՆԿԷՐ Ընկերութեան վաճառատուններուն մէջ։

ԲԵՐԱ՝ 1. Մեծ փողոց, Պօն Մարշէի դիմաց թիւ 343 և 343 կրկին։ 2. Մեծ փողոց, կալաթա Սէրայի դիմաց։

ԿԱԼԱԹԱ՝ 1. Սինկէր խան, Թիւնէլին տեսեւ։ 2. Թրամվէյի կայարանին դիմաց։

ՊՈԼԻՍ՝ 1. Սուլթան Համամ թիւ 21 2. Սուլթան Պայազիտ, Թրամվայի կայարանին դիմաց թիւ 13։

ՍԿԻՒՏԱՐ՝ Զարէզ պօյը թիւ 120։

ԴԱՍԵՐԸ ԵՒ ՆՈՐՈՂՈՒԹԻՒՆՔ ԶՐԻ

Սինկէր Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի, Բերա, Մեծ փողոց թիւ 343 և 343 կրկին, Սարգիս պէյ Տիւզ Օղլուի տունը։

Կեղծերէն զգուշանալու համար վերի նշանին ուշադրութիւն ընելու է։

ՈՒԷՍՏԳԸՐՆ

TORONTO 1851 WESTERN LONDON

ԲԱՐԼԱՄԷՆԹՕՆԸՆ ԳԱՐԱԲԸ ՄԱՆՍՈՒՍՔՑԼԱՔԹՕՐՕՆԹՕ ՎԷ ԼՕՆՏՐԱՏՍ

1851ՏԷ ԹԷՔՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՇ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ԻՆԿԻԼԻՋ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Թագաւորական զիմանարքին մէջ մնալի	ինկ. լիրա	6,000,000
Մէվմնուտ ագէէ վէ հասլաթը սէնէվիյէ	» »	1,250,000
Քեսմիլէն Թէքէիյէ օլունմուշ սերմայէ	» »	410,000

Թուրքիա չիպէսինին միւտիրի ումումիսի. ԴԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՅՈՒՐ Իսթանպոլ, Պահէք Գաբուշ Անանիասի խան, Ն° 20, 21, 22։

Թարյարտա իշկիւզար վէ միւթէպէր ամէնթէլէր արանըլմագա տըր

ԻՍԹԱՆ — Շէէրիմիզին էն մասրուֆ Ֆրանսըզ վէ Ալման գումանիալարըն սերմայէսի հասըլաթընա նիսպէթէն 100 % օլսուղը հալդէ Ուէսթերընքի 125 % տիր։ Իմթէ պու հազիգաթ Ուէսթերն բրաքիպլէրինէ Թէֆէվվիւգ իթիրմէյէ էն պէօյիւք Թէքմինաթ տըր։

ՊԱՅԳԱՆ

ՍՕՖԷԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷԹԻ

ՍԵՐՄԱՅԷ, ԻՇԼԻԻՅԱԹ, ԹԷՄԻՆԱԹ ՖՐ. 7500000

1899ական մէջ իւլ իմբա էսմիւր սիկուրթասը պէտէլի ֆրդ.		19,534,276
» » եանկըն » » »		460,267,203
» » » բրիմի »		1,433,965

Էօմիր-էսթէնէ վէ չօճուգլար իչիւն միւթէսիլ չէրտիթ իլէ սիկուրթա ագա իտէր

Եանկընա էսրէք հէր նէվի պինա վէ էշեա իլզէրինէ սիկուրթա ագա իտէր։

Նէֆէյի էսպապրնա էսրէք մալ, էվրադը նագտիյէ վէ վապօր սիկուրթալարը գապալ իտէր։

Հիսէսատարանա՝ 1896ական 18½ %, 1897ական 18 %, 1898ական 18 %, 1899ական 16 % թէմեթթիւ թէվզի ԻԹՄԻ տիր։

Շիրքէթին Պանքէրլէրը՝ (Տէրսաատէթսէ Դրէսի Լիոնէ, Լէօնարտտա Անկլօ Աւսթրիան Պանք, Մաղիսատա Պանք Նասիոնալ Պրազիլար։

Թաշրալար իշիւն միւսաատա վէ միւթէպէր քէֆալէթլի ամէնթէլէր արանըլիյօր

ԱՐՇԱԿ ՈՒՆՃԱՆԵԱՆ

Գալաթա, Մէր Թէպանի սոգագ ճէտիտխան

ԱՆՈՆՔ ՈՐ Կ'ՈՒԶԷՆ

1. Վ. Ց. Ցակոբեան ԱՆԳ.-ՀԱՅ ԲԱՌԳԻՐՔԸ, գին 60 դ. անգեղի և փոստի համար 5 դ.։

2. Դպրոցի Գիրքը, Նախ. տարի պակ. 3 դ., Ա. տարի պակ. 4 դ.

Պարտն դիմել միայն հրատարակչին և հեղինակին կեդր. Գրատունը, Զ. էֆ. Թորոսեանի, Պոլիս, Զագմագէլար թիւ 64։

Ուրիշներու դիմողներ կը ստանան՝ Բոլոր քէնարով կամ տարբեր էջերէ և կամ Բեռ վն ոգանաց՝ ի վնաս իրենց՝ չառանդիրներու ձեռք խաղալիք ըլլալով, ինչ որ քանիցս ստուգուած է։

Իսկ առաջիկայ տարի 15էն վերջ, Անգլ-Հայ Բառգիրքը պիտի ծախուի 85 ԴԱՀԵԿԱՆ անգեղի։

ԴՊՐՈՑԻ ԳԻՐՔԸ

Տարբ. Բ. տարի, չահեկան, բազմազան նիւթերով և ընդարձակ ծրագրով մը պատրաստուած Զ. էֆ. Թորոսեանէ՝

Մամուլի յանձնուած է

Գրատունը ձգիւ կը կատարէ գրոց վերաբերեալ ո՛և է յանձնարարութիւն։ Ամէն վճարում Դպ. կանխիկ է։ 20—9

ՅԱՐՈՒԹԻՒՆ Է.Փ. ԳԱՑՍԷՐԵԱՆ

Միւմիւլէյ՝ օն պիր սէնէ մուգատէմ, Մէքթէպի Հուգուգը Շահանէյէ պա շահատէթնամէ, խուրուճ իթմիշ, վէ դայրէթ ու իսթիգամէթիյլէ հէր քէսին հիւսնիւ թէվէճճիհ վէ էմիլիթինի գազանմըշ, երպապը նամուս վէ լիյագաթտան վէ պիրինի սընրգի սավա վէքիլէրինէն մա՛ռուգի պիր ղաթտը։

Գէնամիլէրի՝ հէր նէվ Շերի, Հուգուգ, ձէրա վէ Թիճարէթ տավալարընը տերէճահատ իտէր։

Պիր մէպլաղը մալիւմ մուգապիլինակ ալթը ալուգ վէ սէնէլիգ ապօնէ գայա վէ գապալ իյէր։

Տավալարը հագգընա մէճճանէն մալիւմաթ ալմագ իսթէնէնլէրէ պէյանը բէյ վէ իթալը մալիւմաթան գէլընմազ։ Էքսէր տավալարան բէյնի իճարէթ ալմասընը կիպի, բէք չօգալարընա գուլէնէն Թէվմիյէտ գուսուր էյլէմէզ։ Սապակարը սաաթ 3—6էա վէ ազշամլարը տախի 10—12էլ գասար եազըխանէյէ պուլունուր։

Իտարէխանէսի՝ Պապը Ալի ճաատէսինէ Մուսալ խանընտա 22, 23 վէ 24 նումէրալը օտալար տըր։

ԱՏԱՄՆԱԲՈՑԾ

Թ. ՔԻՐԻԱՔԻՏԻՍ

Սիրէճի, բրամուէյի ճամբուն վրայ թիւ 18

Կը ծանուցանեմ արգոյ հասարակութեան թէ, հնարած մէկ նոր դրութեան շնորհիւ, անգործածելի դարձած ակռաները առանց քաշելու կը դարմանեմ և կը լեցնեմ, ինչպէս նաեւ կը պատրաստեմ նոր ակռաներ յար և նման բնականի։